

NAVASART

ORGANO DE LA U. G. ARMENIA DE CULTURA FISICA



ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ Հ. Մ. Լ. Մ.-Ի

ՀՈԿՏԵՄԲԵՐ 1956

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Գարուն	ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	1
Ուրփա եւ հայ մարմնակրթութիւնը	Կ. ՇԱՀԻՆՅԱՆ	4
Տիգրան Միւրեկեանի նախագիծ-ծրագիրը		8
Հայ Մարմնակրթական ընդհանուր միութիւն		11
Հայաստան եւ զաղութեար		16
"Փոքրիկ Հայաստանները"		18
Մահ Արմէն Մանուկեանի		19
Հ. Մ. Հ. Մ. Ակադեմական շարժում		21
Nuevos Destinos	EDITORIAL	25
Al amigo que se fué	R. M.	26
"Navasart" diario en una revista		27
La educación requiere firmeza	R. MIRAKIAN	29
Grandes figuras armenias	V. KEVORKIAN	32
Defectos que son virtudes		34
Gracias, mama		36
Interesante programa en la fiesta deportiva "Navasartian"		38

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ Հ. Մ. Ը. Մ.-ի ԵՒ "ՆԱԻԱՍԱՐԴ"Ի

Հանգօւցեալ Պր. Յովսէփ Ճարագեանի մահուան տխուր առքի, փոխան ծաղկեպսակի, եղած են հետեւեալ նուիրատութիւնները:-

Պ. Պ. Յովհաննես Ստեփանեան, Ք. Մալխաս, Փափազեան եղբք., Պեմիեան եղբք. 200-ական, Բառու Պէտիկեան, Մարգարեան եղբք., Ճարբ Տաղիեան, Արտաշէս Սարգիսեան, կարապետ հօրէնեան, Վահագն Խարայէնեան, Նիկոլաս Մալաթեալեան, Արքուլոս Խորասաննեան, Վարդան Խզմիրլեան, Թոսումեան եղբք., Ներսէսեան եղբք., Վարդերեան ընտանիք, Պետրոս Փափազեան, 100-ական, Թորոս Ֆերմանեան, Կարապետ Գալիքեան, Արամ Ապրօտեան, Գառպարեան ընտանիք, Արմէն Կիրակ, Արիս Պոյտեան, Պետրոս Կէօվշենեան, Խաչիկ Խաչերեան, Կարախիս Օհաննեան, Փաւլո Տիազ եւ Յակով կոն հարրութիւնն 50-ական փեսու:

Արմէն Մանուկեանի մահուան առքի՝ Տէր Բարսեղեան եւ Յակորեան 100 փեսու կը նուիրեամ, փոխան ծաղկեպսակի:

Պր. Յովսէփ Ճարգեանի մահուան առքի, փոխան ծաղկեպսակի Պ. Պ. Կարօ Գալիկեան 100 եւ Թորոս Ֆերմանեան 50 փեսու կը նուիրեան "Նաւասարդ"ի Փանտին:

Խոսէ Պալեան, իր ընտանիքի Նազարէքեան, Թիւրէրեան, Պալեան եւ Փափազեանի ննջեցեալներու յիշատակին 100 փեսու կը նուիրէ:



աւտովայրես

L·U·C·U·-1

7. *SUStP.*, *StH* 41

204SHIRLEY 1956

[Фото](#) [Онлайн](#)

ԵՄՊԱԳՐԱԿԱՆ

ΦΕΡΩΝΥ

Գարուն է: Բնութիւնը զարթօնքի մէջ է, վերստին ցուցադրելու համար իր ամբողջ շքեղութիւնը:

Ամէն տեղ ծիլ, ծաղիկ, ժպիտ ու սէր կայ:

Ուրախ են նաեւ մարդիկ: Մանաւանդ քաղքին, որ ամենէն
աւելի պրկուած է բնութիւնը վայելելու համոյքէն:

Երիտասարդութիւնը, որ գարուն է ինքնին, իր ամբողջ էլութեամբ կը զգայ գարնան շունչը, անոր հեւքը, իինդն ու ծիծաղը՝ նոյնանայով բնութեան հետ:

Ամէն տեղ գարունները գեղեցիկ են, բայց աւելի գեղեցիկ են Հայ Աշխարհի գարունները: Մեր դաշտերը կանանչ կը հագնին, հազար գոյնի ծաղիկներով, մեր յորդահոս ջուրերը կը վազեն խաչածեւումներով, որոնց արծաթափայլ ալիքները կը խաղան մեր պայծառ արեւի ճառագայթներուն հետ: Կը զգեստաւորուին նաեւ մեր սիգապանծ լեռները, որպէս խորհրդանիշներ մեր յառերժական գոյութեան: Ու հայ մարդը անդամ մը եւս կը նայի անհունին, չափելու համար իր կտրած երկար ճամբան:

Երանի անոնց, որոնք իրենց գալունները կ'ապրին. վայել-
չութեամբ եւ խոհականութեամբ:

Այս տեսակէտէն, մենք վստահ ենք մեր երիտասարդութեան,
որովհետեւ անոնք զաւակն են ժողովուրդի մը որ գիտէ իր ցաւերը
կընել անազմուկ եւ իր ուրախութիւնները արտայայտել վայելչո-
րէն:

Ան գիտէ նաև իր վայելքի մէ հանգստեան պահերը լեցնել



իմաստութեամբ եւ օդտակարութեամբ:

Մեր նախնիքն ունէին հարիւրաւոր ուխտատեղիներ, ուր կ'երթային հազար բարիքներով ո՛չ միայն զուարձանալու եւ ֆէյփ ընելու, անրովանդակ եւ անիմաստ, այլ տօնելու եւ տօնախմբելու մեր սուրբերու, հերոսներու եւ նահատակներու յիշատակելի օրերը: Իրենց խնճոյքներու եւ զուարձութիւններու մէջն իսկ մեր անցեալն ու պատմութիւնը կը սերտէին:

Հոգեպարար եւ դաստիարակիչ էին մեր տօներն ու տօնախմբութիւնները: Մեր նախնիքը համախումբ էին ամէն բանի մէջ. կուլային միասին, կ'աղօթէին հաւաքարար եւ կ'ուրախանային միասնաբար, մի՛շտ ազդին եւ հայրենիքին համար:

Ատոր համար ալ կանգուն մնացինք, եւ կը շարունակենք մեր պատմական երթը՝ երիտասարդի մը տոկունութեամբ եւ վճռականութեամբ:

Տառապանքներով լի դարեր թողած ենք մեր ետին: Եկող դարերէն վախ չունինք, որովհետեւ արդէն փորձառու մարտընչողներ ենք յանուն մեր ազատութեան եւ լիակատար անկախութեան:

Մեր հայրերը նոր Հայաստան մը երկնեցին մեզ համար, որուն համար յաւէտ երախտապարտ ենք:

Անոր հիմը հաստատ դրուած է, ու պիտի շարունակենք կառուցումը՝ կատարելութեան հասնելու համար: Բաւական է, որ սորված ենք տոկալ, համբերել եւ յարատեւել: Թէեւ ժամանակաւրապէս զրկուած ենք մեր հողէն ու ջուրէն, բայց Հայաստանը կոթողուած կը մնայ մեր սիրտերուն մէջ: Կ'ուզենք անոր յիշատակները կենդանի պահել նոյնիսկ օտարութեան մէջ, կ'ուզենք ապրիլ անոր գեղեցիկ գարունները նաեւ հու:

* * *

Ահա՛ Հայաստանի մանրանկարը, որ կոթողած է մեր համայնքը իր լումաներով եւ որ կը դիմաւորէ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը: Այդ Հայաստանը մեր մարզադաշտըն է, արդիական բոլոր յարմարութիւններով: Իրական ուխտատեղի մը, ուր ազատօրէն կրնան մուտք գործել մեր օրօրոցէն սկսեալ մինչեւ գերեզմանին հասած մեր պապիկներն ու մամիկները:

Գարուն է նաեւ մեզ մօտ, մեր մարզադաշտին մէջ: Գիտենք որ մեր հասարակութիւնը եւ մանաւանդ երիտասարդները պիտի յորդին գէպի դաշտերը եւ զովասուն վայրերը՝ հանգստանալու եւ զուարձանալու համար: Այդ քաղցր պահերը կարելի է ապրիլ մեր փոքրիկ Հայաստանի մէջ, վերակենդանացնելով մեր նախնեաց բարի սովորութիւնները: Հոն պիտի լսենք հայ երգը, պիտի խօսինք մայրենի բարբառով, պիտի խաղանք ու խնդանք միա-

սին, ինչպէս կ'ընէին մեր պապերը։ Միայն այս կերպով կարելի է զգալ հայկական դարուններու քաղցրութիւնը։

Այս տարի եւս, առանձին շուքով, տեղի պիտի ունենան Նաւասարդեան խաղերը, ինչպէս նաեւ իմբական եւ անհատական մրցումներ եւ ախոյնական հանդիպումներ։

Ուրախ ենք յայտնելու, որ մեր Միութենին դուրս եղող մարզական անջատ խումբեր և մարզիկներ, եղբայրորդն, սկսած են յաճախել մեր մարզադաշտը՝ մրցումներ եւ հանդիպումներ կատարելու համար։ Երիտասարդութեան այս եղբայրական կապը կ'ուղենք աւելի ամրացնել՝ գործնականապէս ապացուցանելու համար թէ՝ մեր փոքրիկ Հայաստանի մէջ հատուածական խտրութիւններ գոյութիւն չունին։

Խիստ նշանակալից է նաեւ նորակազմ Հայ Սկաուտներու եռանդուն գործունէութիւնը։ Ծնողները, անվերապահ, իրենց զաւակները կը յանձնեն մեր ինամքին, իրենք եւս կազմակերպըւելով։ Արդէն կազմած են ծնողական բազմանդամ խորհուրդ մը, որ սիրով եւ գուրգուրանքով կ'աջակցի Միութեան։

Այսպէս, համախումբ եւ համախորհուրդ, միակ միջոցը, որով պիտի կրնանք մեր ամբողջութիւնը պահել։

Հայաստանը մէկ է, Հայ ժողովուրդը մէկ է, մենք չենք կրնար տարրեր ըլլալ։


Ուրեմն, մեր փոքրիկ Հայաստանը ձեզ կը սպասէ և նորէն եւ կրկին ապրելու հայկական դարունները……

ՇՆՈՐՉԱԻՈՐՈՒԹԻՒՆ

Միութեանս օրեան ՆԼԻԱԼԱՐԴ ամսաթերթի տարեկան հրապարակարին ձեռնարկին, 22 Աեպտեմբերին Հայ Կեդրոնի սրահին մէջ տեղի ունեցած ներկաւասում-աարահանուսի փայլուն աշոյութեան առթիւ շ. Ա. Բ. Մ. կ Վանութիւնու թերմօնէն կը յնոռհաւորէ ՆԼԻԱԼԱՐԴի Վարութեան անհոնժ առաջատանքը, Օրիորդաց Յանձնախումբի սոսհի սառդարման ինոնատիայագումն ու սոսծառութիւնու եւ Հանուխութեանը Յանձնադիմքի սիրալիր աջակցութիւնը։

* * *

Միութեանս Մասումիան բաժնի կոոմէ եաօմակերպուած Հայեւ. Մէջմութենաւան հատուակի ահութեանականի մայրուն աշոյուութեան առթիւ Վարութիւնը թերմօնէն եր յնորհաւորէ Մոսումներու կարգադիր Մարմինը եւ մասնաւորաբար Ճատրակի Յանձնախումբը։



Ուրֆայի հայկական քաղամասին ընդհանուր տեսարանը

ՈՒՐՖԱ ԵՒ ՀԱՅ ՄԱՐՄԱԿՐԹՈՒԹԻՒՆԸ

Եղեսիս կոչուած է Մեծն Աղեքսանդրի ժամանակէ : Աշխարհակալը գնահատելով Ռուսիայի լրջանի օդը, ջուրը և առատութիւնը, մեկնելու պահուն իր զօրապետներէն Սիլեւկիոս կը հրամայէ Ռուսայի կողքին նոր քաղաք մը չինել, մեծ աշխարհակալին մեռնելին վերջ, ն . Ք . 303 թուին : Երբ իր զօրապետներէն Սիլեւկիոս Ա . սկսաւ արդ շրջաններուն տիրել, ձեռնարկեց նոր քաղաքի մը շինութեան, Ուրֆայի լճակներուն հիւսիս արեւմտեան կողմը ու իր հրամանադիրն յիշադակը յաւերժացնելու համար անոր տուաւ էդէսէ-անունը, որ Մակեդոնացւոց լեզուով կը նշանակէ Այս կը սիրեմ, Մեծն Աղեքսանդրը մեկնելու պահուն այս խօսքերը արտասանած, է : Խսկ ըստ Հ . էփրիկեանի Մեծն Աղեքսանդրի զօրավար Սիլեւկիոս Ա . անոր գեղեցկութիւնէն հմայուած կը վերաշնէ զայն ու կը նուիրէ իր դստեր էդէսէի, որուն անունով ասկէ յետոյ կը յիշուի քաղաքը : Որով Մակեդոնացւոց ժամանակէն սկսեալ Ռուսան էդէսէ կոչուեցաւ : Պատմական տուեաններով կը հաստատուի որ Ուրֆան կամ Եղեսիս աշխարհի հնագոյն քաղաքներէն մէկն է, և քաղաքակրթուրի հան եւ գիտութեան օճախ մը :

Քրիստոսի 404 թուին, Ս . Մեսրոպ հայոց Վուամշապուհ թագաւորին յանձնարարական նամակով Միջագետք կ'իջնէ Հարել ասորի գիտական քահանային քով եւ Խառանու Դանիէլ եպիսկոպոսի հետ կը տեսնուի : Խսկ 425 թուին Ս . Մեսրոպ ասորոց եւ յունաց լեզուաց քաջանմուս Եզնիկ Կողբացի եւ Ցովսէփ Պաղնացի աշակերտները Եւսեսիս կը զրկէ, որոնք Եւսեսիոյ թանգարանի յունաց եւ ասորոց լեզուաւ գրուած հայոց մատեաններն թարգմանելով կը դառնան Հայամատան :

Խործացի 434 թուին Եւսեսիս կուգայ, ճոխ թանգարանը աչքէ անցըն նելու համար, Ս . Մարգսի վանքը կ'այցելէ : Ուրֆայի մէջ է որ առաջին digitised by A.R.A.R. @

քրիստոնեայ թագաւորը՝ Արքար քրիստոնէութիւնը պաշտօնական կրօնք Հռչակեց 179-214 թուին:

Հայերը առաջին անդամ գաղթած են Ուրֆա, Մեծն Տիգրանի Բ. շրջանին 75-80 Ն. Ք. Երկրորդ գաղթ մը եղած է, Քրիստոսէ վերջ 38-40 թուին, աւելի վերջ 200 թուին իսկ չորրորդ մեծ գաղթ մը եղած է 340 թուին, այդ թուականին հայերը գերազանց թիւ մը ունեցած են քաղաքի այլեւայլ ազգաց բնակիչներուն վրայ: Այդ թուականին գոյութիւն ունեցող Պարսկա-Ասորական աստուածաբանական ճեմաբանին մէջ հայերը կարեւոր դիրք մը գրաւած են: Հայերը բազմանալով հետզետէ օմանեան կայսրութեան լինանին գաղթած հայերը, օրինակ, Սասունէն, Վանէն, Մալաթիայէն եւ Գարսկատանէն: Ուրֆայի հայոց բնակչութեան թիւը հասած է 30.000 մինչեւ 1915-ի հերոսամարաց:

ՈՒՐՖԱՅԻ ՀԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ -

Ս. Սարգսի վանքը հիմնադրուած է Քրիստոսի առաջին դարուն, իսկ՝ Ս. Աստուածածին եկեղեցն հիմնադրուած է Թադէոս Առաքեալի կողմէ:

Դ Պ Ր Ո Յ Ն Ե Բ Ր -

1871-ին կը հիմնուի Հայկագեան ընկերութիւնը, 1877 կը հիմնուի Եղեմիոյ հայոց թանգարանը Արեւեանի գլխաւորութեամբ, թանգարանին նուէրներ կ'ուղարկեն Խրիմեան Հայրիկ, Առքէն եպիսկոպոս, Նարպէյ, Կարապէտ Փառուեան (Մանզումէ էֆքեարի խմբագիրը) եւայլն:


1877-ին սոյն վարժաբանին մէջ Վարդանաց ընկերութիւն կը հիմնուի, որ աղքատ տղոց թուղթ, գրիչ եւ մեղան ձրի կը բաժնէ, 1876-ին ուսուցիչ Յակոբ Արեւեան պատմակիրը քահանայ կը ձեռնադրուի եւ Արրահամ կը կոչուի:

Փիլիպպոս եպիսկոպոս կ'ուղարկած Նահարեան Տիգրանակերտի Առաջնորդէն, Եղեսիայի քանգարանին զատ նշանաւոր եղած է իր համալսարանով որ, Ս. Եղիութեանուրի Ասորի եպիսկոպոսը աստուածաբանական դասախոսութիւններ առաջ է և իր հոգեւոր ծնողին՝ Մծրնի սքանչելագործ, Ս. Յակոբ Սրբազն-Հայրապետի հոգեւոր իշխանութեանը առաջ:

Եղեսիա ունեցած է շատ մը նշանաւոր դէմքեր: օրինակ, Գրիգոր Ա-Պատրիարք Եղեկիելան, ուռիայիցի, Աւխտանիս եպիսկոպոս ուսուայիցի: գրած է Հայոց Պատմութեան երեք հատորները եւ գաստիարակուած է Եղակական միաբանութեան մէջ, Աննիս բազմաւուած վանահօր շունչին տակ:

Ներսէ Շնորհալի դահակալած է Ուրֆայի թեմերէն Հառմելոյի մէջ գրած է «Ուղր Եղեսիոր», Մատթէոս ուհայիցի սոյն պատմաբանէն օդատուած են Հ. Զամշէան, Ալիշան, Օրմանեան; Լէս եւ Եղիշէ Արք. Դուրեան, ինչպէս նաև ծանօթ պատմաբան Թերնէ Կրուսէ:

Գրիգոր ԺԳ. Կաթողիկոս (Սրբափոն Վրապիրն վրդ՝ Եղեսիացի). 1603-1606, Տէր Աստուածատուր քահանայ Ուրֆայի (1606-1690): 1620-ին տականին սարկաւագ աստիճանին մէջ կը գրէ Կիւրեղ Հայրապետի «Գիրք պարտապանց» եւ լուս ծովմն պարտապանց» հասորը, գրած է մագաղաթիոյ առեւաբան մը ծաղկանկարուած իր կոզմէ, որ ներկայիս Հայէպի Ս. Քատառասուն Մանկանց եկեղեցոց մէջ կը պահուի: Աւելի քան 300 տարիէն ի վեր անաղարտ կը պահուի եւ շատ լաւ պահպանուած, ունի 282 թերթ, մեծութիւն 15×21×51/2 լուսունազարդերով, 201 հատ թիւ 26 Աւետարան կը կօշաբի: Տ. Նահապէտ Ա. Կաթողիկոս Ուռհայեցի, 1691-1705-ին շնանած է Շողակաթի վանքը եւ Օշականի կամուրջը, դիմած է Մեծն Պետրոսի եւ Խորայել Օրիկ շարժման կը հակի:



Ա. Սարգիս վանքին մէջ հաւաքուած այրիներն ու որրուեիները

ճանչցուած է իբրեւ վինարար Կաթողիկոս։ Մինչեւ Հիմակ Հայաստանի Քառասի գետի կամուրջին վրայ կը կարդացուի հետեւեալ արձանադրութիւնը «Թիշտանակ է կամուրջ», Տեառն Նահապետ Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնի։ Շահան Զրպետ Եղեսեցի (1772-1838) Հռչակ շահած ուրֆացի մտաւորական վարդապետ 1791-ին Փարիզ կը հաստատուի, սորուած է յունարէն, Փրանսերէն եւ պարսկերէն, հետեւած է իրաւաբանութեան եւ գրադիտութեան դասընթացներուն, 1798-ին Փարիզի Արեւելեան Լեզուներու դպրոցին մէջ Հայերէնի դասընթացք մը կը հաստատուի, որուն ամպիոնը կը յանձնուի Շահան Զրպետին. սոյն դասընթացքէ Նախոլէնոնի հրովարուակով բացուածն էր։ Զրպետ երեք տարի կը դասաւանդէ եւ շատ մը Փրանսացի հայասէրներ կը հացանէ, որոնցմէ յայտնի եղած են Պ. Ֆլորիվալն եւ Ժան Մէն Մարթէնը։ Զրպետի գրական գործերն են...

Ա.՝ Գատմութիւն Դարձի եւ Մկրտութեան, Բ.՝ Հետազօտութիւնք Ասիոյ Հին Գատմութեան, Գ.՝ Ընդհանուր Նկարագիր, Դ.՝ Ընդհանուր ծանօթութիւն ի վերայ աշխարհ պարսիկ։

1824-ին Շահան Զրպետ, կը հրաւիրուի Թիֆլիզ իբրեւ դասախոս Ներսէսեան վարժարանին, կ'աւանդէ՝ Փրանսերէն եւ գրականութիւն, կը բանայ յետոյ առանձին վարժարն. 1838-ին Թիֆլիզի մէջ կը մեռնի։

Տ. Յարութիւն Նպիսկ. Գապէնճեան (1785-1848), ունի հետեւեալ գրական աշխատութիւնները։

Ա.՝ Նարեկը տաղաչափութեան վերածուած. Ներկայիս կը գտնուի Երուսալէմի Ս. Յակոբեանց վանքի մատենադարանին մէջ, Բ.՝ «Ներբող որդւոյն որոտման Ս. Յակոբայ եւ Յովհաննեսի» (Տպգ. կ. Պոլիս 1823), Գ.՝ Առղումոնի երգ երգոցի մէկնութիւնները պարունակող կիսակատար ձեռագիր մը, Դ.՝ «Յովհաննու-Կարապետի եւ Մկրտիչի ներբող» անունով գործ մը։

Ուրֆայի առաջին սահմանադրական առաջնորդը եղած է Խորէն Արք. Միհրարեան, որուն շրջանին շատ մը նշանաւոր կրթական մշակներ եղած են։

Այնթապէի գոլէճէն ցըշանաւարտ ուսուցիչ Մօնօֆար Ս. Յակոբեանը 1890-



Հայ Մարմնամարզական Միութեան վարչութեան անդամները

ին ,հայրենիք Ուրֆա վերադառնալով կը հիմնէ «Լոյս» խմորատիպ ամսաթիրը:

1889-ին Ուրֆայի հայերը ունին 5 դպրոց, երեքը արական, եւ երկուքը իգական :

ԿՐԹԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ...

1 - Քրիստոնէական Ընկերութիւն, կը հիմնուի 1855-ին, ուսուցիչ՝ Գր. Գաղպանեան :

2 - Աղջէական Ընկերութիւն, (1885) :

3 - Ս. Թաղէոսեան Ընկերութիւն, (1856-57) :

4 - Քրիստոնէական Ազգային Միաբանեալ նոր Ընկերութիւն, (1858) :

5 - 1858-ին Ս. Սարզսի վանահայր Տ. Եփրեմ Մ. Վ. Ընկերութիւն մը կը հիմնէ, համանուն վանքին մէջ գպրոց մը կը հաստատէ :

6 - Ռուբինեան Ընկերութիւն (18639, հիմնադիր՝ Գր. Արքեպս. Ռուբինեան :

7 - Լուսաւորչական Ընկերութիւն (1863., որ կը հիմնէ Ուրֆայի առաջին աղջկանց վարժարանը :

8 - Աւետարանական Ընկերութիւն, (1865-69) :

9 - Վշտակիր Ընկերութիւն, (1865-69) :

10 - Հաւաքական Ընկերութիւն, (1870) :

11 - Անձնուէր Ընկերութիւն (1868), տեսուչ Մուլատեան :

12 - Հայկազեան Ընկերութիւն (1861), նպատակ՝ աղջ. գպրոց ունենալ :

13 - Բողբոջ Հայկազեան Ընկերութիւն (1872), նպատակ՝ տարածել կրթութիւնը եւ աղքատաց ձրի գիրք տալ եւ թանգարան մը հաստատել :

14 - Համազգային Ընկերութիւն (1872), հիմնադիր՝ Դասիթ Վրդ. :

15 - Յովսէփեան Ընկերութիւն (1872), վարժարան՝ 70 ուսանող :

16 - Որդիք Ռուբինեանց Ընկերութիւն (1877), հիմնադիր՝ ուսուցիչ Ասկերիչեան :

17 - Վարդանանց Ընկերութիւն (1878), ուսուցիչ՝ Յակոբ Արեւեան :

18 - Աղքատաց Ընկերութիւն, (1880) :

19 - Ուսումնասիրած Խորէնեան Ընկերութիւն, (1880), նպատակ՝ յօ-

դուս եւ ի զատարարակութիւն Եղեսիոյ անուս որդւոց : Հիմնադիր՝ Գրիգոր Մեսրոպեան, Գրիգոր Պիլէգիքճեանը Գէորգ Գալայճեան, Գրիգոր Ռումզալէցի, Մելքոն Էքչնարի եւ Գէորգ Թարխանեան :

Պատէնոս Այրէս

(Վերջը յաջորդով)

ԿԱՐՈ ՇԱՀԻՆՆԱՆ

ՏԻԳՐԱՆ ՄԻՒՐԵՔԵԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ-ԾՐԱԳԻՐԸ

Ներկայացուած Հ. Ա. Ե. Հոգարաքութեան

Կեդրոնական Վարչական Խորհուրդին

18 Սեպտեմբեր 1956 Պ. Այրէս

ՄԵԺԱՅԱՐԴ Տիար Ա. Պերկամալի

Ժրաշան Աստենապետ Հ. Ա. Ե. Հ. Կեդր. Վարչ. Խորհուրդի

Աստ ...

Յարգելի Պր. Աստենապետ եւ Պատուարժան Վարչ. Ընկերներ,

Աւելի քան չորս ամիսներէ ի վեր անարժանաբար պաշտօնի կոչուած եմ, ժառայելու համար ազդիս, կարելիութեանս սահմանին մէջ: Օգտակար ըլլառ լու ցանկութիւնս արժեւորելու համար, սա քանի մը տողերով պիտի գամ Պատ. աշխատակիցներու յայտնել այն ինչ որ կը դգամ ոչ միայն իրեն իր պաշտօնին գիտակից, այլ իրեն սրացաւ ազդային մը:

Անուրանալի ճշմարտութիւն մըն է, որ գաղութիւն հետպհետէ ծերանալու վրայ է: Մօտաւորապէս աւելի քան քառասուն տարիներ անցած են այն օրէն, երբ մենք այս ասպնջակարող երկիրը ափ առած ենք, պանդուխտի ցուպը ձեռքերնիւ: Պանդխտութեան այս քառասնամեայ շրջանը, այսօր, արդէն իր երկրորդ սերունդն է որ կը մեծացնէ, իր հոգերուն վրայ հոգերէն մեծագոյնն ալ կուտակելով: Եթէ ալ-ըունդ մը եւս յաջորդելու ըլլայ, ու մենք չունենանք Խաչիկեանի, Նիփօթեանի եւ Արսլանեանի մը բժախնդրութիւնն ու հեռասեսութիւնը, արդէն իսկ կորսուած պիտի ըլլանք: Կ'ըսեմ այսպէս, որովհետեւ վտանգը տեսնելով հանդերձ, պէտք եղած աշխատանքը չենք տանիր, յարգելով հանդերձ բացառութիւնները:

Ուրեմն, որպէսզի ազդին մեղի վտահած նաւը խաղաղութեան նաւահանգիստը առաջնորդելու խղճի անդրութիւնը ունեցող նաւապետին պէս ուրախ, մանաւանդ հապարտ մենք զմեզ, կ'առաջարկեմ որ գաղութային նորը ընտիր Վարչութիւնս իր կարելին ընէ, որպէսզի տառապած, չարշարուած, զուրումի եւ կոտորածի ննթարկուած մեր մեծ ազգը փրկէ սպառնացող անուրանալի վտանգէն: Որպէսզի մեր վտանգուած գոյութիւնը իր դարմանը գլունէ, պէտք է որ անկենդութեամբ լծուինք մեզի վտահուած այս սրբազն գործին, այս սեղանին շուրջ մէկ նպատակ միայն հետապնդելով:

Ճիշտ է որ գաղութիւն մէջ գործող զանազան հաստատութիւններ, կազմակերպութիւններ, կուսակցութիւններ եւ բարեհպատակ միութիւններ երենց ճիգը չեն խնայեր այդ վտանգին առաջըք առնելու համար: Սակայն, անոնք ինչ որ ալ ընեն, որքան ալ ճիգ թափեն, պիտի չկարենան յաջողիլ այսպէս, ինչպէս պիտի յաջողի վարչութիւն: Որովհետեւ ես հաւատացողներէն եմ, որ ՄիԱԽԹԻՒՆՆԵՆ է ՈՐ ԶՈՐՈՒԹԻՒՆՆ կ'ունենայ:

Թէ ի՞նչ պէտք է ընել այդ ԶՈՐՈՒԹԻՒՆՆ մեռք բերելու համար եւ վտանգին առաջըք առնելու, ես փոքրիկ գալափար մը պիտի տամ, Ձևզի ճիգը անոր ընդլայնումը կամ բարեփոխումը:

Ժամանակին մեր այսօրուան բազմած աթոռներուն վրայ նստող եւ ազգային ցաւերով ժտահողուող նախկին վարչականներ, ինչպէս որ բարեմտածումն ունեցած են ՀԱՅ ԿԵԴՐՈՒՆ ԵՒ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԽՈՐԴ ԵԿԵՂՈՑԻՆ կերտել, մենք ալ այսօր պարտաւոր ենք, կը խորհիմ, շարունակողն ըլլալ անոնց գործին:

Այսօր տարիներ սահած են, եւ իւրաքանչիւր սահող տարի նորութիւն մը թերած է, թէ գիտական եւ թէ կենցաղագիտական աշխարհին մէջ: Ապրելու եղանակը բոլորովին փոխուած է, մարդկութիւնը առաջնորդելով դէպի յաւագոյն քաղաքակրթութիւնը: Եւ քանի որ այդ քաղաքակրթութեան հունչն մենք ալ կ'ընթանանք, որպէսզի մեր հայեցի ճամբան չշփոթենք ուրիշներէ, օգտուելով տիրող համերաշի ողիէն, կատաջարկեմ որ ԱԶՎԱՅԻՆ ԻՆՔՆԵԿԵԴՐՈՒՆԱՑՄԱՆ համար մեծ ճիգ թափենք, եւ որպէսզի այս մէկը կարեի ըլլայ, ես կ'առաջարկեմ որ կեդրոնախոյս ուժերը միացուին ու կերտուի այնպիսի կոթող մը, որ քաշողական ուժ ունենալէ աւելի պատիւ ալ ընթէ մեր գաղութին:

Զեմ ուրանար որ յափազանց դժուար ձեռնարկ մըն է առաջարկելիքս: Սակայն յեմ ալ քաշուիր, յայտարարելու, որ եթէ մենք այսպիսի գործ մը ամաշ մէկյուր սիսինք, մեզի համար պատուարեր գործ մը պիտի բյայ: Անշուշտ պիտի գտնուին անձնաւորութիւններ, որոնք պիտի կարծեն թէ անկարելի բան մըն է: Բայց վստահ եմ որ կամքին առջեւ անկարելի կարծուածը կարելի կրնայ դանալ:

Եւ որպէսզի նպատակ աւելի պարզ եւ յստակ բյայ, ես հետեւեալ նախագիծը Զեր առջեւ կը զնեմ: Ըստ իս, եթէ գաղութային Վարյութիւնը ունի գործ մը կատարելիք, այդ գործը պիտի յաւերթանայ մեր երիտասարդ սերունդը իր չուրդը բուուրելով: Եւ որպէսզի այդ մէկը կարելի ըլլայ, ես կ'առաջարկեմ որ ՈՒՆԵՆԱՆՔ:

1.- Մանկապարտէգ եւ Մանկամսուր մը, որպէսզի բոլոր այն ծնողներ որոնք տան մէջ անհամակաս զաւակներ ունենայուն համար կը զրկուին յատ մը ազգային եւ եկեղեցական ձեռնարկներէ, կարենան ազատ զգայ իրենք զիրենք, պամանաւ որ այս գործ հաստատութիւնները օժտուած ըլլան մսառ ձելի ու խոճամիթ աւասուցչուհիներով:

2.- Նախակրթարան եւ Երերորդաեան ԻՆՔՈՐՓՈՐՈՍՈ ծրասեռով մարտարան մը, որ օժտուած բյայ արդիական բոլոր գիւրութիւններով եւ մկան ուսուցիւուսուցչուհիներով, որպէսզի որեւէ աղգային պատճառ մը չունենայ զրկելէ իր զաւակը հայեցի դաստիարակութիւնէ:

3.- Գիշերային գամբնթացք բոլոր այն երիտասարդներուն եւ համայսարանականներուն համար, որոնք յեն կրծար գործի թերումավ անմասիք ցերեկութիւնին: Ունենայ նաև գեղարուեստի բաժին մը, ուր յաճախեն բոյոր անոնք, որոնք երգի, ապարի, գծագրութեան եւ այլ արուեստներու ձերք ունին են այդ յատկութիւնները զարգացնեն իրենց մէջ:

4.- Փաստարական, ճարատարապետական եւ բժշկական խորհրդանոց մը, ուր գան խորհուրդ առնելու եւ օգտուելու բոլոր այն անհատները, որոնք անդամ են այս կազմակերպութեան:

5.- Երդի, պարի եւ թատերական զօրաւոր խումբ մը, բաղկացեալ մեր դաշտութիւ արժէքաւոր ուժերէ, հսկողութեամբ մշակութային զօրաւոր կազմակերպութեան մը:

6.- Աղդային եւ օտար մշակոյթի ընտիր գիրքերով Յոխացուած գրադա-

րան եւ հանգստաւէտ ընթերցասրահ մը :

7.- Որպէսզի անդամները շարթու մէջ կարելիութիւնն ունենան մարմ-նակրթական ցանկութիւններուն գոհացում տալ, կանգնել .

ա.- Լողարան մը .

բ.- Պասքէթպոլի, վոլէյպոլի եւ պառուլինկի սրահ մը .

գ.- Շուէտական եւ ողիմպիական խաղերու սրահ մը .

դ.- Եւ բոլոր այն խաղերը զոր կարելի է կիրարկել մարգական սրահի մը մէջ :

8.- Թատրոնի, դասախոսութեան եւ համերգի սրահ մը :

9.- Շարժապատկերի սրահ մը, ուր թէ հանդէս եղած օրերը մանուկներուն յարմար ժապաէտներ տալով ծնողքները զերծ կացուցուին բացակայելու մտատանջութենէն, եւ թէ օդտաշատ Փիրմեր ցուցադրուին անդամներուն :

10.- Պայլէյի մասնաւոր սրահ մը, իր ամէն յարմարութիւններով :

11.- Ճաշարան մը ժոռվրական գիններով եւ ուրիշ ճաշարան մը շքեղ պանքթներ տալու յարմարութիւններով :

12.- Հայրենակցական եւ այլ կազմակերպութիւններու համար առանձինն իորդրասենեակներ :

13.- Մայրանոց-հիւանդանոց մը :

Տակաւին կարելի է մանրամասնել այս ծրագիրը ըստ պահանջրին, քանի որ այս ծրագրին նպատակն է հասարակութեան համար ստեղծել այնպիսի մի-չափայր մը, որ գոհացում տայ իր զգացումներուն եւ հաճոյքներուն :

Հաւանաբար հարցուի, թէ կարելի՞ է այսպիսի ծրագիր իրականացնել: Ես կը կարծեմ եւ կը հաւատամ, որ եթէ ճիգ չխնայուի, անպատճառ կարելի կը դառնայ:

Եթէ 25 տարիներ առաջ, երբ գաղութը ոչ այսօրուան թիւը եւ ոչ ալ ունեւոր դասակարգը ունէր, կրցաւ 200.000 փեսօ մէջտեղ բերելով շնչքեր կանգնել, մենք այսօր շատ աւելի հեշտի կրնանք իրականացնել այսպիսի ծրագիր մը :

Կը կարծեմ թէ զօրաւոր Յանձնախումբ մը մեծապէս կրնայ սատարել այսպիսի ծրագրի իրականացման :

Գաղափար մը տալու համար կազմուելիք այդ Յանձնախումբին, թէ ի՞նչպէս կարելի է բաղմածախս այս ծրագիրը իրականացնել, պիտի առաջարիկի որ նկատի ունենալ հետեւեալ պարագան - Գաղութս ունի 35.000 հոգի: Եթէ իւրաքանչիւր անհատ 250 փեսօ միայն վճարէ, չորս տարիէն արդէն գոյացած կ'ըլլայ պէտք եղած գումարը: Եւ որոպէսզի ԽՕՍՔէ ԳՈՐԾԻ անցնինք, ես այդ նպատակին համար կը խստանամ 400 հոդիի փոխարժէքը, այսինքն 400.000 փեսօ վճարել:

Հաւատալով թէ իմ բոլոր ընկերներս ալ գաղափարակից պիտի ըլլան, կը մնայ յարգանքներով,

Տիգրան ՄիհիմէքեԱն

ԵԳԻՊՏՈՒ

**ՀԱՅ ՄԱՐՄԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ
ԵԳԻՊՏՈՒ ՇՐՋԱՆ — ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՑ ՄԱՍՆԱՃԻՒՂ**

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ ՑՈՒԼԻՄ 1956 :

ԸՆԴՀԱՆՈՒՐԻ — Մեր «Ամառնային Դասախոսութիւնները» կ'ընթանան գոհացուցիչ կերպով։ Առաջինը տեղի ունեցաւ 12 Յուլիսին, բանախօս ունենալով Միութեան Սկառուտական եւ կայտերու բաժնի պատույ անդամներէն, Տիար Լեւոն Քալէմքերեան, տնօրէն Պօղոսեան Աղդ. վարժարանի, նիւթ ունենալով հայ մատենագրութեան էջերէն, «Մովսէս Խորենացի», Հայր՝ Հայոց Պատմութեան։

Երկրորդ դասախոսութիւնը տեղի ունեցաւ 26 Յուլիսին, դասախօս ունենալով, Տիար Ա. Մահտեսեան, պատմարան Աղդ. վարժարաններու, նիւթ ունենալով «Արշակ Բ.»։ Երկու դասախոսութիւններուն ալ, աւելի քան 100 արծութիներ, գայլիկներ, կայտեր եւ սկառուտներ ներկայ էին. նաեւ ծնողքներ եւ համակիրներ։

Տիար Ա. Մահտեսեան դասախոսեց Հայաստանի այդ ժամանակուան դժուար կացութեան մասին, թէ ինչպէս Արշակ Բագաւորը կրցաւ ծաղկեցը նել մեր հայրենիքը, եւ թէ ինչպէս զո՞ւ հանդիսացաւ Շապուհի նենդութեան։ Տիար Մահտեսեան իր դասախոսութիւնը վերջացուց այս կոչով։

«Սիրելի արկիններ, օրիորդներ եւ պարոններ, մեր հին Հայաստանը, որ կը պարունակիր 225000 քառակուսի քլմ., այժմ ունի միայն 25000 քառակուսի քլմ.։ Խոկ մնացածը, այսինքն 190000 քառակուսի քլմ.ը, դրաւուած է թուրք բարբարուներէն։ զուք, ապակայ սերունդը հայ աղքին, Մի ՄՈՒՆԱՔ ասիկա։»

Մեր դասախոսութիւնները կը շարունակուին, ամէն տասնըհինգ օրը անգամ մը, եւ միշտ նիւթ ունինք հայ կեաքի, հայ գրականութեան եւ հայ հեղեցիկ պատմութենէն։

ԽԱՐՈՉԿԱՀԱՆԴԻՒ — Մեր Գահերէի մասնաճիւղերէն Գ. Խումբը, այսինքն Հ. Ա. Ը. Ը. Ը. - Նուպար «Քուպպէ»ի մասնաճիւղի սկառուտները, հոս Շէնդիմեան Դաշտաց բանամկան եկած ըլլալով, ունեցան խարոյկահանդէս մը, որուն ներկայ էին Գահերէի Հայ Արքները, Աղեքսանդրիոյ Հ. Ա. Ը. Ը. Ը. Ը. Սկառուտներն ու կայտերը։ Խարոյկահանդէսը անցաւ խիստ մտերմին մթնութափ մը մէջ, ուր իսկապէս կը զգացուէր սկառուտական եւ կայտական իսէալը։ Տեղի ունեցան դանազան «Սքէլչներ», արտասանութիւններ, իշխաններ եւայլն. խոկ փակման խօսքը ըրաւ, Տիար Տիգրան Պապիկեան, տնօրէն Գահերէի Գալուստեան Աղդ. վարժարանի։ Նկատելով Հ. Ա. Ը. Ը. Ը. - Նուպար Գ. Ի. նորակազմ գործունէութիւնը, կը չնորհաւորենք իրենց այս դեղեցիկ խարոյկահանդէսը, եւ կը մաղթենք յառաջացում ու աւելի մեծ ձեռնարկներ։

ԱՐՄՈՒԻԻՆԵՐՈՒ ԲԱՁԻՆ -

Արծութինները, դժբախտարար ունեցան միայն երկու հասարաւթիւններ այս ամսուան ընթացքին, նկատելով ոյ ողբացեալ Վկանակմեանքի ցարժամկի պատա

ճառաւ, դաշտը զրաւուած էր երկու շարաթ օրեր : Այս երկու հաւաքոյթներուն ընթացքին, ունեցանք մեր սովորական խաղերը ու դասանանդութիւնները, որոնցմով վառ կը պահենք արծուիկներուն եռանդը :

ԿԱՅՏԵՐՈՒ ԲԱԺԻՆ -

Այս բաժինն ալ ունեցաւ միայն երկու հաւաքոյթներ : Ունեցանք դասախոսութիւններ, քննութիւններու պատրաստութիւն, խաղեր եւ երգեր :

ԳԱՅԼԻԿԱՆՆՐՈՒ ԲԱԺԻՆ -

Ունեցանք հինգ կանոնաւոր հաւաքոյթներ, որոնց առաջին երկուքը եղան կիրակի օրերը, իսկ մնացաները երեքշարթի առուուները, ժամը 8.30-էն 10.30 : Ամառուայ արձակուրդներու ընթացքին, պիտի հաւաքունք երեք շարթի առուուները :

Ցուլիս 14-ին, ունեցանք ամբաղջ օրուան արշաւ մը, ի Մանտառա, ուր մեր սկառուաները բանակում ըրած էին : Անցուցինք օրը խիստ զուարձալի ծովալին խաղերով եւ լոգանիներով :

Խոկ մեր 24 Յուլիսի հաւաքոյթին հրաւիրած էին Հ.Մ.Լ.Մ. - Նուազար Գ.ի գայլիկները, եւ հաւաքոյթը տեղի ունեցաւ միասնաբար :

Այս ամսու ընթացքին քննութիւններ անցուցին .-

Փափուկքարիկի - Աւագ ոռնում եւ խոստումը էտի ՍաՓրազեան :

Միասնական Հանգոյցներ Հ. Շահինեան, Բ. Կատր, Ճկունութիւն՝ Հ. Շահինեան, արթնութիւն՝ Հ. Շահինեան, մաքրութիւն՝ Հ. Շահինեան և Ն. Մաճառեան, ժամացոյց՝ Ա. Խացիկեան եւ Բ. Կատր, սպասարկութիւն՝ Ն. Մաճառեան եւ Վ. Մարկոսեան :

Երկասողի - Հանգոյցներ՝ Մ. Քիւթնէրեան, արհեստ՝ Մ. Քիւթնէրեան, ինայողութիւն՝ Պ. Նազարէթեան եւ Վ. Մարկոսեան, մարզան՝ Պ. Կազարէթեան եւ Վ. Մարկոսեան, դրոշակախօսութիւն՝ Ն. Մաճառեան, կողմնացոյց՝ Ն. Մաճառեան եւ Վ. Մարկոսեան, կրակ վառել՝ Ն. Մաճառեան :

Մասմագիստական Եշանակմեր - Դիտող՝ Ն. Մազմանեան, մարզիկ՝ Մ. Քիւթնէրեան, Վ. Մարկոսեան եւ Պ. Նազարէթեան :

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ Ա. ԽՈՒՄԲ -

Այս ամիս տեղի ունեցան միայն երեք կանոնաւոր հաւաքոյթներ, որոնց ընթացքին եղան խաղեր, դասախոսութիւններ եւ քննութիւններ : Մեծ թիւով սկառուաներ մասնակցեցան Բ. խումբի կազմակերպած եռօրեայ բանակման :

Ունեցանք նաև «Հետախուզական» խաղ մը, որուն արդիւնքները եղան երեք խմբակներուն հաւասարապէս :

Ամսուան կէտադրութեան աստիջաններն են - Ա. խմբակ 50 կէտ, Բ. խմբակ 41 կէտ եւ Գ. խմբակ 32 կէտ :

Ամանական կէտադրութեան առաջնութիւնը կը շահի Գ. Կատր :

ՄԱՍԻՏԱԿԱՆ Բ. ԽՈՒՄԲ -

Այս ամիս ունեցանք միայն երեք կանոնաւոր հաւաքոյթներ, որոնց ընթացքին, իբր նորութիւն, ունեցանք «Հարց-Պատասխանի» խաղը, ընդհանուր նիւթերու շուրջ, եւ որուն առաջնութիւնը շահեցաւ Հ. Մազմանեան :

Ունեցանք նաև եռօրեայ բանակում մը, ի Մանտառա, որուն մասնակցեցան մէր Ա. խումբի կազմակերէն չատեր : Նաև մէկ օրուան արշաւով ներկայ եղան մէր գայլիկները :

Ֆարելի է ըսել, որ այս բանակումը եղաւ ամենէն կանոնաւորներէն մէկը: ամէն առառու 6-45-ին ամէն ոք համազգեստեալ կարգի էին գրօնակի բնարձր բացման եւ սարեւի: Օրերը կ'անցնէր խաղերով եւ ծովի լոգանքներով, մինչ խոհարարները կը պատրաստէին կերակուրները: Իսկ զիշերները, ամէն ունէր իր պահակութեան ժամերը: Ամէն ինչ անցաւ կատարեալ կերպով, հետէ մէկը չի թերացաւ իր զորդին մէջ, եւ պատժական միջոցներ պէտք չեղանաւ: Կերին Մարմին կը չնորհաւորէ խմբագետ Մէլիք Քէօփերլեանը; Եւ իր օդնականները, բանակման այս անթերի ընթացքին:

Այս ամսուայ ընթացքին քննութիւններ անցուցին:

Կակրոտիկիմ - Ե. Շահնեան, դաւանանքը, հիմազրին կեանքը, բարեւը, հանգոյցները եւ նախնական դարձանում:

Բ. Կարգի քննութիւններ - Կողմանցոյց՝ Ա. Մեմերճեան եւ Յ. Արթին եան, նախնական դարձանում՝ Պ. Տելլէքեան եւ Խ. Պէղիճեան:

Ամսուան կէտադրութեան արդիւնքն է - Ա. խմբակ 55 կտ, Բ. խմբակ 46 կտ, Գ. խմբակ 40 կտ:

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ “ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՃԱՄՊԱՐ”:

« Այս աեղի ունեցաւ Ապու-Քիր, ուր եկած էին Արաբերկիրներէն աշերի քան երկու հազար սկառուտներ: Ասոնց մէջ կային շատ մը թիւով հայ սկառուտներ, արաբական զանազան երկիրներու հայ գաղութներէն: Գատիքը եւ բարերախտութիւնը ունեցանք տեսնուելու առողջէ շատուուն հետ, եւ կը յուսանք սկառուտական կապերը աւելցնել գաղութներու հայ սկառուտներուն միջնէ: »

Այս «Ճամպար»ին բացումը տեղի ունեցաւ ուրբաթ 27 Յուլիսին, եգիպտական Հանրապետութեան նախագահ գնդ. Կամաց Ապաէլ նասրի կողմէն, եւ որուն հրաւիրուած էր Վերին Մարմին մաս կազմէլու:

Վերին Մարմին ներկայացնուցին այս «բացում»ին, խմբագետ եղաւարդ ինձէյեան եւ սկառուտ Ե. Շահնեան:

ՅՈՒՆԱՍՏԱՆ

Հ. Մ. Լ. Մ. - ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՀՈԳԵԾ. ԻՍԱՀԱԿ ՎՐԴ. ՅՈՅՆ ԵՒ ՀԱՅ ՍԿԱՌԻՏԱՆԵՐՈՒ ՄԷԶ

Մայիս 7-13-ի շաբաթը Սկառուտական Շաբաթ յայտարուած էր Գուգինոյ Հելլէն Սկառուտական կեդրոնին կողմէ: Տեղի ունեցան դասախոսութիւններ, հանդէսներ, վկայականներու բաշխում եւ սկառուտական խաղեր ու առղանցքներ:

Այս հանդիսութիւններուն կը մասնակցէին նաև Հ. Մ. Լ. Մ. ի Պողինոյ բոլոր սկառուտները եւ գայլիկները, գլխաւորութեամբ խմբագետ Եղբ. Գրիգորեանի եւ միւս աստիճանաւորներուն,

Կեդրոնական սրահին մէջ մեր հայ սկառուտները ցուցազրած էին իրենց ձեռական աշխատանքները, որոնք արժանացան մասնաւոր գնահատութեան:

Չորեքշաբթի զիշեր, մասնաւոր հրաւիրով, ներկայ գտնուեցան Շրջ. Վարչութեան ատենապետ եղբ. Պ. Մարգիսեան եւ աւագ խմբագետ Եղբ. Հայեան: Մեծ եղաւ մեր հրաւուանքը երբ վկայականներու բաշխման ընթացքին:

քեն, տեղւոյն Սկառատական Հելլէն Խնամակալութիւնը «Պատույ վկայականներ» ունիքից եղայրներ՝ Պ. Սարգիսիանի, Լ. Գայեանի, Ա. Գոճականի եւ Կարօ Մինասեանի, (երկուքը Գոքինիոյ մասնաճիւղի ատենապետ եւ պահադպիր)։

Կիրակի, Մայիս 13-ի առաւտուն, պաշտօնական արարողութեամբ, գնահատանքի մետալներ տրուեցան Հելլէն Սկառատական Կեդրոնին կողմէ հետեւեալ Հ.Մ.Լ.Մ.ական սկառատ աստիճանաւորներուն, ու փոխ-խմբապետներ՝ Ա. Գետրամեանի, Ե. Գարոնեանի, Կ. Աւագեանի, Պ. Ասիպեանի, աքէլա՝ Պ. Գիզիքեանի, ծովային սկառաւոներու պատասխանատու՝ Վ. Բաթուկեանի եւ փոխ-խմբապետ Յ. Բաթուկեանի ինչպէս նաեւ Գոքինիոյ սկառաւոներու պատասխանատու խմբապետ՝ եղբ. Գերձ Գրիգորեանի։

Նոյն օրը, երեկոյան Շրջ. Վարչութեան հրաւիրով Պորիտալոսի մարդագաղատը ներկայ եղան Հոգէ. Խաչակ վրդ. Ղաղարեան, Ազգ. Կեդր. Վարժութեան ատենապետ Պր. Գ. Բարաղամեան, գանձապետ՝ Պր. Գ. Գրիգորեան, Շրջ. Վարչութեան ատենապետ եղբ. Պ. Սարգիսիան եւ աւագ խմբապետ՝ Լ. Գայեան։

Մարզադաշտ մտնելուն, բոլոր Հելլէն սկառաւոները պատուի առին մեր հայ պաշտօնական անձերը եւ հաւաքուած հազարաւոր հանդիսականները, յունիկայս ծափահարեցին Ղաղարեան վարդապետի ժամանումը, որ կը ծառուցանուէր բարձրախօսէն։

Պատույ աթոռները առաջնորդուելէ վերջ, սկսաւ պաշտօնական տուղանքը։ Բոլոր սկառաւոները, որոնց մէջ կային մեր եօթանասունի մօտ հայ ազգաբը՝ պաշտօնական բարեւ կուտային Գերջ. Ղաղարեան վարդապետին։

Խաղերուն մէջ չորս առաջնորդութիւններ շահեցան մեր հայ սկառաւոները։ Եղբ. Օ. Շանկանեան եւ Հրայր Արշակունի Ա. եւ Բ. եկան 800 մեղք անկանոն վազքին մէջ, փոքրիկն Ա. երկու պարկարշաւին իսկ Գոքինիոյ մեր սկառաւոնական խումբը Ա. 600 մեղք գրօշարշաւինք Յետոյ հայ սկառաւոները բուրգեր կազմեցին յաջողութեամբ արժանանալով հանդիսատեսներու խանդավառ ծափերուն։

Հելլէն ընդհ. խմբապետը իր մասնաւոր չնորհակալութիւնները յայտնեց Հոգէ. Ղաղարեան վարդապետին եւ չնորհաւորեց հայ սկառաւոներու յաջողութիւնները։

Միեւնոյն շուրջով, ժողովուրդին ու սկառաւոներու ծափերուն տակ, Հոգէ. վարդապետը եւ մեր ազգային իշխանութիւնները մեկնեցան մարզադաշտէն ժամը եօթին, հպարտ կուրծքերով եւ գոհ սրտով։

ՆԵՐԿԱԾ ՄԸ

Հ. Մ. Մ. ԱԿԱՊԻՒՏԱԿԱՆ ՔԷՄՓԻՆ

Մուլքի-Սալամինայի այս տարուան սկառաւոնական քէմփիը գնահատիլի յաջողութիւն մը արձանագրեց առողջապահական, Փիվիքական եւ հայակըրաբական տեսակէտներով։ Քառասունի մօտ հայ պատանիներ եւ պատիկներ 17 օր միասին ապրեցան Հ.Մ.Լ.Մ.ական շունչով եւ Եղբայրական նախանձելի իմուլորտի մէջ։ Ելին վայելեցին նաեւ ծնողական եւ մայրական ինամք, մասնաւանդ գայլիկները։

Աստիճանաւոր սկառաւոները հաւատարմօրէն գործադրեցին օրահրամանները եւ սկառաւոնական ոգիով հակեցին իրենց յանձնուած տղոց վրայ։ Աւագ սկառաւու խմբապետ եղբ. Լեւոն Գայեան առաւտօնեան պղտիկ ժամերէն մինչեւ կէտ դիշեր, անխոնջ եւ անդադար, հսկեց քէմփին ներքին եւ արտաքին աշխատաւանքներուն։ Դասախոսեց, խրատեց եւ սկառաւոնական գիտելիքներ ջամերէց գէմփին մասնակցողներուն։ Վերջին Շաբաթ օրը, եղբ. Պ. Սարգիսիան

սկառատներուն եւ դայլիկներուն խօսեցաւ մինչու կուզեմ Հ.Մ.Լ.Մ.ական ըլլար նիւթին շուրջ :

Շաբաթ կէս գիշերին, քէմփի պաշարուեցաւ եւ կարդ մը գոյքեր գրաւուեցան «թշնամի» խոռարի մը կողմէ, ինչպէս սովորութիւն է ընել սկառատնեան բանակումներու ընթացքին: Մեր քէմփի տղաքը արթնցան եւ ահազանգը հնչեցնելով, սկսան «թշնամիները» հետապնդել, որոնցմէ երկուքը զերի բռնեցին եւ բանտարկեցին վրանի մը մէջ: Եւ ամէնքն ալ սկսան խնդալ, երբ յայտնի եղաւ թէ՝ «թշնամիները» Գոքինիոյ մեր խոռամբին պատկանող... սկառատներն էին:

Հետեւեալ առաւօտ, եղբ. Թորոս հետաքրքրութեան առարկայ կ'ըլլար իր պաշտօնին բերմամբ: Ան էր որ մինչեւ Քուլուրի կ'երթար թարմ ուտելիք եւ պատուղ բերելու: Իսկ եղայրյներ Սեւակ, Զիշէքեան, Պարոնեան եւ Աւագեան յանձն առած էին ջուրի հայթայթում ի իրենց օգնականներով:

Առաւօտեան մարզանքները կը կատարուէին քէմփի պատասխանատու եղբ. Վրէժի եւ իր թիկնապահ եղբ. Կարօ Աւագեանի կողմէ: Եղբ. Կարօ նաեւ երդի ղեկավարն էր եւ ամէն երևկոյ, ընթրիքէն վերջ, սկառատական երգեր կը սորվեցնէր բոլորին:

Դեղարանի պատասխանատուն անմիջական օգնութիւն կը հասցնէր եթէ միջատ մը չարաճմիօրէն խայթէր ուեւէ մէկուն թեւը կամ ուաքը:

Շատ հաճէլի էին ծովու լոգանքի ժամերը: Նարքի ժտած, սկառատներ եւ դայլիկներ ծովափ կ'առաջնորդուէին երգերով եւ կատակներով: Աստիճանաւորները, ծովուն մէջ կը հսկէին որ պղափկները չհեռանան: Լոգանքէն վերջ բոլորն ալ կը դիմէին մօտակայ հորը, տուլի եւ պալ ջուրի համար:

Չուարճալիք էին նաեւ ճաշի ժամերը: Դարձեալ շարքի ժտած, ամէնքս ալ սերմաններուն շուրջ կը բոլորուէինք եւ աղօթքէն վերջ կը սկսէինք ճաշի: Աստիճանաւորները իրաքանչիւրին ճաշը կը բերէին առատ եւ համեղ: Երկրորդ եւ երրորդ պնակ ուղղողները բազմաթիւ էին: Միայն Գասպարիկը ժաւէկալ էր:

— Գասպարիկ, երկրորդը առի՞ր:

Եւ մեր կլրորիկ գայլիկը, ամենայն լրջութեամբ կը պատասխանէր.

— Եթէ երկրորդը առնեմ, պտղովին տեղ պիտի չմնայ:

Քէմփի փակման աղաղորդայնին, սկառատ մը բոլոր գայլիկներուն դէմքերը կը ներկէ, ինչպէս սովորութիւն է գոյէններէ մեկնող աշակերտներուն մէջ: Առաւօտառն գայլիկները կ'արթննան հնդիկներուն դէմքերով եւ կը սկսէ անվերջանալի խնդուք ու իրարանցում: Յանցաւոր սկառատը դանուեցաւ եւ դատապարտուեցաւ երկու թիթեղ աւելի ջուր բերելու:

Կիրակի առաւօտէն ծնողներ եւ յիսունի մօտ Բնութենասէրներ քէմփի եկան այցելելու իրենց զաւակներուն եւ Հ.Մ.Լ.Մ.ական եղայրյներուն:

Երեկոյեան սկառատական հանդէտ մը սարքուեցաւ երգերով եւ սիշներով: Եղբ. Լ. Գայեան լայն տեղեկութիւններ տուաւ քէմփի կատարած զերին մասին եւ բացարեց սկառատական սկզբունքները: Եղբ. Պ. Սարգիսեան՝ յանուն Շըջ. Վարչութեան, գնահատանք յայտնեց Սկառատ Խնամակալութեան եւ բոլոր աստիճանաւորներուն, որոնք այս տարրուն բանակումը յաջողութեամբ վարեցին:

Բաժանման ժամուն քէմփին տղաքը փողով եւ երգելով ընկերացան այցելուներուն մինեւ ինքնաշարժի կայանը, տողանցք մը ընկելով գիւղին մէջ:

ՄԱՐԶԱԾՅԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԳԱՂԱՌԻԹՆԵՐ

ԱՄԱՄ Խաչատրութեանի «Գայիանէ» պարախաղը մեծ ընդունելութիւն գտած է ամէն տեղի բնեմադրուած է նաեւ Արեւելեան Գերմանիոյ մէջ ։ Ներկայ եղած են նախագահը եւ կառավարութեան անդամները ։ Կարեւոր թերթերը մեծ գովեստով խօսած են հեղինակի եւ իր ստեղծագործութեան մասին Յայտագրին մէկ էջին վրայ գրուած էր և Հայաստանի քարտէսը ։

ԱՌՈՒՄԱՆԻՈԲ Ակադեմիան որոշած է հիմնել արեւելեան ուսումնասիրութեանց բաժին, ուր հետազոտութիւններ պիտի կատարուին արեւելեան հին ու նոր լեզուներու, նաեւ արեւելեան ժողովուրդներու պատմութեան եւ մշակոյթի ժամանակակից ։ Դասական լեզուներու կարգին պիտի ըլլայ Հայերէն դրաբար լեզուի ուսումնասիրութիւնը, իսկ նոր լեզուներու կարգին՝ նոր Հայերէնը ։

ԱՆՈՒԱՆԻ Հայ աստղագէտ եւ Երեւանի Պետական Համալսարանի փրութեանց բաժին, վերջերս Աւարդիոյ Գիտութիւններու Ակադեմիայի թղթակից-անդամ ընտրուած է ։ Մեծանուն ակադեմականը անդամ է նաեւ Անգլիոյ Աստղադիտուական Պետական Լնկերութեան, ինչպէս եւ Մ. Նահանջներու Աստեղագիտուական Լնկերութեան եւ Պելճքայի Ակադեմիային ։

ԵՐԵՒԱՆԻ ղրկուած են՝ մեծ զիգասան Բաֆֆիի պատկանող իրեր, լուսանկարներ եւ գիրքեր, ղրկած է Լոնտոնէն Բաֆֆի տղուն Արշակի այրին և Բաֆֆի սենեկազգեանը, գրաւեղանի կաղամարը, ծխատուփը, ծխամորը, երկու լուսանկարները, 1884-ին Բաֆֆին նուիրուած մի մեծ գրիչ մը, մարմարեայ սալիկ մը եւ գրողի ընտանեկան լուսանկարներէն 14 հատ։ Գիտութեան ակադեմիայի գրականութեան լորուստի թանգարանը ղրկուած են։ Նաեւ Աղուաններու կաթողիկոս Ե. Հասան-Զալալեանի «Փատմութիւնը» (1839-ին Շուշի տպուած), Սարգսի վրդ. Զալալեանի «Ճանապարհորդութիւն» ի Մեծն Հայաստան» (տպ. 1942, Թիֆլս) եւ 1829-ին Մուկուայի մէջ տպուած «Մուղայի Արարատեան» գիրքը ։

ՍԵԲԱՍՏԻՈԲ քաղաքապետութիւնը հինգ Հազար մեղրնոց հող մը տրամադրած է Հայերուն, գերեզմանատուն մը շինելու համար։ Նախկին գերեզմանատունը քաղաքէս կէս ժամ հեռաւորութեան վրայ կը գտնուէր եւ լեցուած էր։ Նոր գերեզմանատան եղերքը արդէն իսկ փշաթելերով շրջապատուած է ։

ԷջՄԻԱԾՆԻ աւաղանը, որ շնորուած է անցեալ դարուն, ոռոգման համար, ներկայիս կ'օգտագործուի մարզական նպատակներով։ Ջրամարզական այս վայրն ունի 70 մեդր լայնութիւն, 175 մեդր երկայնութիւն եւ 7 մեդր բարձարութեամբ թուիչքի աշոտարակ, ջրաւազանի մեծ մասը յատկացուած է մակուկավարութեան։

Համահայաստանեան առաջին մարզահանդէսէն ետք տեղի ունեցաւ այդ ընկարձակ վայրին բացումը։ Ներկայ էին աւելի քան 16 Հազար Երեւանցիներ եւ էջմիածինցիներ։ Լողալու մրումներէն ետք, տեղի ունեցաւ թոփչքներ։

Կ. ՊՈԼՍՈԲ Համալսարանի վերատեսչթութիւնը մասնաւոր որոշումով մը Վենետիկի Մ. Հազարի վանքը ուսումնասիրական այցելութեան ղրկած է Հա-

Հ. Ա. Ը. Մ. Ի ԽԱԿԱՍԻՐԴԵԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ

ՅԱՅՏԱԳՐԸ

ԵԱԲԱԹ Յ ՆՈՑԵՄԲԵՐ

- Ժամը 21 Բացման խօսք Նաւասարդեամ մրցում. առքիւ
 ,, 22 Գեղարվեստական բաժին
 ,, 23 Պար ընկերակցութեամբ նուազախսմբ

ԿԻՐԱԿԻ 11 ՆՈՅԵՄԲՐԵՐ

- Ժամը 10 Բացօնեայ Ս. Պատարագ
 „ 12 Մատանք
 „ 15 Դրօշակալիքներու տողանցք, Օրինութիւն եւ
 Ադամիներու քոչչէ
 „ 15-40 Սկառութեան երգում
 „ 16 Բացման խօսք
 „ 16-30 Խօսք Գերաշ. Սլոն Արք. Մամուկեամի
 „ 17 Սկառութական խազեր
 „ 18 Մարզական ցուցադրութիւն
 „ 18,30 Պատէկթ-պօլի մըցում

ԿԻՐԱԿԻ 18 ՆՈՅԵՄԲՐԻ

- Ժամը 16 Դրշյանակիրներու մրցում**
 ,, 16.30 Վոլեյ-պոլի մրցում
 ,, 17.30 Փակման խօսք եւ մրցանակաբաշխութիւն
 ,, 18.30 Մարզական ցուցադրութիւն
 ,, 19 Արտկան բարձրութիւն ցատկել (Ֆիֆա)
 ,, 20 Հրախազգութիւն
 ,, 20.30 Պար:

յերէնի եւ Հայ մասննակրութեան ծանօթ ուսուցիչ եւ Համալսարանի պատմական երկերու թարգմանիչ, բանասէր ՊՌ. Հրանտ Անտրէսասեանը:

ՓԱՐԻԶԻ ՄԷՀ Կը գործէ «Ֆրանս-Օրինան» Յանձնախումբ մը որ ծանօթ է արեւելեան ծէսերու ձայնասփռումով։ Յանձնախումբը կը զբաղի նաեւ Արեւելեի տրիստոնեաններու բոլոր հարգերով։

Ան կազմակերպած է «Արեւելք-Արեւմուռաք» շաբաթներ, որոնց ընթացքին խօսած են ականաւոր անձնաւորութիւններ։ Վերջին շաբաթը յատկագուած է հայ ժողովուրդին, ուստի պատմութին, գրականութեան, բանախօսութեան եւ պատմութեան մեջանակ-Մըրիան։ Անձնախօսմբը որոշած է գրուկով հրատարակել տրամած դասականաթիւնները։

«ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԵՐԸ»

«ԵՄԱԽԱՎԵԿ գրեւ»

Ֆրանսայի մէջ 150.000 Հայեր կ'ապրին, 40.000-ը Մարսիլիոյ մէջ։ Միշտ գտնուած են Հայեր՝ Ֆրանսայի մէջ։ անոնք մեծ թիւով եկան 1923-ին, անդահանութիւններու հետեւանցով։ «Մարտիխական թաղերը» Սենդ Անդուան, Սէն Ժեռոմ, Սէն Լու, Սենդ Անն, Պօմոն, Սէն Ժիւլիէն իսկական փոքրիկ Հայաստաններ են», կը գրէ Լը Բրովանսալ։ Այս Հայերը հապատակ գարձան, եւ փառաւորապէս ծառայեցին Ֆրանսայի, իրեւ կանոնաւոր զինուորականներ եւ իրեւ անդամներ դիմադրական ճակատին։ Անոնք յարգանք պարտադրեցին իրենց հանդէպ, ամէն մարզի վրայ։ պահեցին իրենց դարարաւոր առաջինութիւնները։ Հայերը Մարսիլիոյ տնտեսական կեանքին մէջ կարեւոր մասնակցութիւն մը կը բերեն, թէ՛ արէհասոններով եւ թէ առեւտրական գործունէութեամբ։ Ունին կրօնական, կրթական, մշակութային, մարզական միլութիւններ, որոնք կը պահպանեն իրենց ինքնութիւնը, այսուհանգերծ իրենց օգտակար գործով կը մասնակցին նաև Մարսիլիոյ կեանքին, արդիւնաւորապէս։

Հայերը ներկայ են Ֆրանսայի ամբողջ պատմութեան մէջ։ Հինգերորդ դարէն ի վեր Ֆրանսացիններ եւ Հայեր հանդիպած են իրարու։ Հոս։ Փրանսական հողին վրան, կամ հոն, Փոքր Ասիոյ մէջ։ Կալիֆա Հարուն իլ Ռաշիտ, ատենօք, դեսպանական անձնախոմք մը զրկեց Մեծն Կարուլոսի։ Այդ անձնախոմքին մէջ կային Հայեր։ Մեծն Հայերի Թագաւորութեան անկումէն ետք հայ տարագիրներ երեւցան Սոնբելիէի մէջ։ Փարիզահայերը ամէն տարի կ'այցելեն չիրիմը իրենց վերջին թագաւորին, լեւոն Ե.ի., որ կը գտնուի Սէն Տրինի Սրբայարանին մէջ։

Հեթում հայ իշխանը Բուադիէի մէջ հիմնեց արքայարան մը, եւ լատին ներէն լեզուով գրեց Ասիոյ պատմութիւնը։

Դիլիոյ օգնեց Հայերուն, որպէսզ տապագրական գործերով զրադին, Ֆրանսայի մէջ։

Մարտիլիոյ նաւաշինարաններու տէրերը կը վախնային Հայերու մրցակցութիւնէն, եւ օրուան իշխանութիւնէն պահանջեցին որ Փոքր-Ասիական ապրանքներուն վրան տուրքեր դնէ։ Հայերը քաշուեցան այն ատեն Լիվոնոյ, որ մեծապէս օգտուեցաւ Հայերէն, մինչդեռ Մարտիլիա մեծապէս տուժեց։

1668-ին կառավարութիւնը, Բոլաբերի կարգադրութեամբ, արտօնեց որ Մարտիլիոյ մէջ ազատ մուտք ունենան Հայերը, որոնք տապարան ալ հաստատեցին հոն, տպարան՝ որ կը վայելէր թագաւորին նիւթական եւ բարոյական բարեացակամութիւնը։

1712-ին Հայ մը, Ժան Ալթըն (Յովհաննէս Ալթունեան) տորոնը ներածեց Ֆրանսա։ Ալինեանի բնակիչները արձան մը կանգնած են ի յիշտառակ անոր, որ տատար հանդիսացաւ այդ շրջանին տնտեսական յառաջդիմութեան, ամբողջ գար մը։

Հայերը Ֆրանսայի մէջ կը շրջէին հայկական տարապով։ Եւ Ֆրանսացիններն իսկ հրապուրուած էին այդ տարապէն։ ապացոյց՝ որ Ժան Ժադ Ռուսոյ իսկ կը հազնէր զայն։

Այսօրուան Հայերը կ'ապրին իրենց Փոքրիկ Հայաստաններուն – Սէնդ Անդուանի, Սէն Ժեռոմի, Սէն Լուի, Սենդ Աննի, Պօլոնի, Սէն Ժիւլիէնի – մէջ, եւ իրենց հաւասարութիւնը՝ Ֆրանսայի հանդէպ, կ'ամրապնդէ Փրանսական-Հայկական բազմադարեան բարեկամութիւնը։

ՄԱՀ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ



Գրեթէ տոհմապետութիւն մը կը կազմէն Մանուկեան հինգ եղբայրները իրենց ընտանիքներով, զաւակներով, թռոններով և մօսիկ ազգականներով։ Ընդամէնը մօտութսուն չունէ։

Աւելի քան երեք տասնեակ տարի է որ հոս կ'ապրին, համարեայ առաջին գաղթականներէն։ Ռմանք ապաստանած են այս հիւրընկալ ափերը գեռ պատանի, որբանոցներէն նոր ելած։

Ծնորհիւ իրենց աշխատասիրութեան հասած են բարուք վիճակի, բայց աւելի հարուստ են բարի համբաւով։

Հետազայ գաղթականներէն շատերը վայելած են անոնց բարոյական եւ նիւթական լայն աջակցութիւնը մինչեւ որ կրցած

են ինքզինքնին գտնել։

Վերջերս այս բարեկործ, ազգանուէր եւ խաղաղ տոհմապետութիւնը, բոլորովին անակնկալորէն, խովզի մատնուեցաւ։ Մահը, վերջապէս, գործեց իր շարիբը՝ խելով այս բազմաճիւլ գերդաստանի ամենէն հոտաւէտ ժաղկներէն մէկը, Արմէն Մանուկեան։

Այս վայելչակազմ եւ բարեհամբոյր երիտասարդը, հազիւ ապրած երկու տասնեակ դարուն, ընդմիշտ հեռացաւ մեր աշխարհէն։ Ելլորդ զաւակն է Տէր եւ Տէկ. Բրաբին եւ Եռվհաննէն Մանուկեանի, ծնած է Յ Սեպտ., 1634, ի Պուէնոս Այրէն։ Հայեցի նախնական կրթութիւնը ստացած է Պոքա-Պարագասի վարժարանին մէջ, ապա հետեւած է տեղական երկրորդական դպրոցի առեւտրական զաւանթացքներուն։

Անգամ էր Ալբրմէնիացի հայ երիտասարդական միութեան, սիրուած ըլլալով բոլորէն։

Ի ծնէ հեղաճամբոյր, քնքոյշ եւ դիւրահազորդ, սակայն այս երիտասարդը զարմանալի յանդնութիւն, արհամարհանչ եւ տոկունութիւն ցուցադրեց մահուան դէմ։ Երեք ամիս մաքառելի յետոյ գրեթէ կանգնած մնառաւ։ Զգուշութեամբ կը ծածկէր իր տառապանքը, որպէսզի ծնողները եւ շրջապատը դառնութիւններ չունենան։ Մահէն երեք ժամ առաջ միայն անկողին մտաւ, միշտ նոյն զգուշութեամբ թէ՛ իր սովորական հանգիստ է որ կ'առնէ։

Յամառօրէն չխօսեց եւ չարտայալուեց իր տառապանքը նոյնիսկ վերջին վայրկեաններուն։ Մակայն մահը արդէն կատարած էր իր քանդումի գործը։ Երկար շունչ մը քաշեց եւ հանգստացաւ յաւիտեան։

Ծնողաց անսահման կուրդուրանքը, թժշկութեան վերջին խօսքը անկարող եղան փրկել այս երիտասարդի կեանքը։

Սուրք համատարած եղաւ թաղին մէկ։ Առանց ազգի խտրութեան, Բաղեցիները գոցեցին խանութիւնները, թաղապետութիւնը եւ ոստիկանութիւնը անմիջապէս իրենց ներկայացուցչէները դրկեցին մասնակցելու այս համակրելի երիտասարդի յուղարկաւորութեան։ Յաւակցական բազմաթիւ հեռագիրներ ստացուեցան, ինչպէս նաեւ մեծ բազմութիւն մը, բարեկամներու եւ ծանօթներու, եկաւ անձամբ մասնակցելու ծնողաց վիշտին։ Արմէնի դադաղը

ՀԱՅ ՄԻՈՒԹԵԱՆՑ ԽՈՒՄԲԵՐՈՒ ՄԻԶԵՒ ՃԱՏՐԱԿԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Մեր մարզական հաստատութեան նախապէս կազմաձե յայտագրին հայածայն, Օդոստոս 19-ին, սկսաւ ճատրակի մրցումը, ընդմէջ ճատրակի հայ ժիութեանց :

Այս մրցման մէջ իր պարգեւ, դրուեցաւ բաժակ մը, որ մեր հաստատութեան անոնը կը կրէ եւ զոր ազնուօքէն նուիրեց միութեանս, փոխատեանպէտ՝ Արտաշէս Սարգսիսեան :

Հսաւ կանոնագրութեան, բաժակը վերջնականապէս պիտի յանձնուի այն հաստատութեան, որ պիտի շահի առաջնութիւնը երկու տարի յաջորդաբար, եւ կամ՝ երեք տարի փոփոխակի Խումբերը կազմուած են հինգ տիտղոսաւոր խաղացողներէ եւ երկու փոխ։ Արձանագրուած խումբերու ընդհանուր թիւը հասաւ չորսի։ Որոնք են՝ Ճատրակի Լիկս, Կուտիմիոյ ընկերական շըրջան, Ֆորէսի հայ երիտասարդութիւն եւ Հ. Մ. Լ. Մ.։ Մրցման տօնոքն նշանակուեցաւ Պր. Ա. Տէր Յակոբեան, որ ձեռներեցորէն եւ ճշութեամբ կատարեց իր պարտականութիւնը։

Այս տարուան վերջին արդինքներն են—

1.— Ճատրակի Լիկս	20 1/2	կէտ
2.— Հ. Մ. Լ. Մ.	20	կէտ
3.— Ֆլորէսի հայ երիտ.	10 1/2	կէտ
4.— Կուտիմիոյ ընկերական շըրջան	9	կէտ

Առանց առարկութեան, այս տարուան շահող խումբը Լիկսն է, միանդայն արժան իր յաղթութեան, քանի որ անելի ներդաշնակութիւն ունեցաւ քան Հ. Մ. Լ. Մ.։ Սակայն, ատոր փոփարէն Հ. Մ. Լ. Մ. իր երկու հանդիպուներուն մէջ, Ճատրակի Լիկային հետ, ստացաւ 5 1/2 կէտ, 3 1/2-ի գէմ, որ ըսեկ է թէտ տարուան ափոյեանի բարձրութեան կը հասնի, քանի որ պղողիկ չմնաց այս խումբէն, այլ ուրիշ գէմ, եւ այս պակասութեան պատճառն է Հ. Մ. Լ. Մ. ի տղոց զղայնութիւնը։ Ինչ ալ ըլլայ, մրցումը ներդաշնակութեամբ եւ ճշութեամբ ընթացաւ նապատակին ծառայելով, որ է զարկ տալ ուրիշ մեր քոյր միութեանց յարաբերութեան։

Այս տողերով մեր չնորհակալութիւնները թող հասնին այս տարուան ափոյեանին, նմանապէս Հ. Մ. Լ. Մ. ի խումբին, ինչպէս եւ Ֆլորէսի հայ երիտասարդ ներկայանալի խումբերուն եւ մասնաւորապէս Կուտիմիոյ ընկերական շըրջանին, որ թէեւ թիւով մասնակցեցաւ այս մրցման, բայց ցոյց տուա մարզական խանդ ու երանդ։

Վերջապէս, կը յուսանք որ մեր հաստատութեան ճատրակի վարպետները օրըստօք աւելի յարաջանան կարենալ ստանալու համար ափոյեանի տիտղոսը, զոր, կէս կէտով, կորսնցուցին։

ՄՄՐԼԻ

անմէջապէս զարդարուեցաւ մօտ յիսուն ծաղկեպսակներով։

Ցուղարկաւորութիւնը կատարուեցաւ Հոկտ. 10-ին, ժամը 16-ին։ Դաշտակը փոխադրուեցաւ Ֆլորէսի Վ. Ս. Խաչի եկեղեցւոյ մէջ, ուր եկեղեցական արարողութիւնը կատարեց Գուրգէն Մ. Վարդ. Թաշճեան, որմէ ետք հանգուցեալը ամփոփուեցաւ Ֆլորէսի գերեզմանատան մէջ։

Դաշանին վրայ միիթարանքի երկու խօսք ըրաւ Պր. Գուրգէն Կիրակոսեան։

Մեր խորին վշտակցութիւնը եւ միիթարութիւնը սիրելի Արմէնի մահաւան առթիւ։

ՅՈՒՂԱՐԿԱԽՈՐ

Դ. Ա. Ը. Ա. ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Սեպտ. 30-ի կիրակի, Վարազմայ Ս. Խաչի տօնին
առթիւ, ծլորէսի եկեղեցին մէջ, տեղի ունեցաւ պաշտօն Պատարագ եւ հոգեհանդիստ եկեղեցւոյ բարերար Տէր եւ Ֆիկ. Տիարապերիքաններու ծնողաց, Տիարապերիքան եւ Համբարձումեան գերդաստաններու հանգուցելոց ի հանդիստ: Պատարագիչն էր Հոգէ. Գուրգէն Ծ. Վ. Թաշճեան:

Պ. Այրէսին եւ շրջաններէն խառն բազմութիւն մը եկած էր, Պատարագին եւ Մատաղորհնութեան ներխայ ըլլալու: Այս տարի Վարդայ Ս. Խաչի տօնակառ տարութիւնը աւելի փայլ ստացած էր Հ. Ս. Է. Ս. ի երակազմ սկառուտներու ներկայութեամբ, որոնք եկեղեցւոյ եւ յարակից դուռներուն առաջ պահակ կեցած՝ կարգապահութեան կը հակէին, իսկ ուրիշներն ալ մաս տաղի սպասարկութեան աշխատութեանց լծուած էին, ժեր սկառուտներու կիրթ եւ ծառայելու պատրաստակամութիւնը հիացումի արժանացաւ:



Ժողովուրդը պահ մը վերացած էր կարծես, հին հայրենի յուշերով մանաւանդ վանեցինները, որոնք մեծ հանդիսութեամբ Վարագ լերան վրայ կը տօնէին որյն աւանդական տօնակառարութիւնը: Եւ Խրիմեան Հայուիկ իր «Արծիւ Վասպուրական»ով արթուրթեան կը հրաւիրէր հայ շինականը, ու կուտար իր պատգամը, թէ՝ հարիսայ ուտելու համար հարկաւոր է, որ հայն ալ ունենայ իր «երկարթէ չէրէփը»:

Փոխանակ ինդրագրերու, իր սեփական բաղուկին, հայ Փիզիքական ուժին կրթնելու յորդոր կուտար Վարդայ Ս. Խաչի վանքէն:

• • •

Ինչպէս գրեցինք, ամէն շաբաթ եւ կիրակի օրերը, սկառուտական կանուաւութիւններ տեղի կ'ունենան Ռամոս Մեխիայի մէր սեփական յարզագաշտին մէջ, սկսուա առաջնորդներ պատրաստելու համար:

Սկզբա. 6-7 եւ 13-14-ին նոյնպէս տեղի ունեցան, մեծ խանդավառութեամբ, բանախօսութիւն սկառուտական գիտելիքներու, հայկական եւ սկառուտական երդեր, կարդապահական եւ կենցաղագիտական գաստանդութիւններ. իսկ առաւունները՝ զարթնում, Շուէտական մարզանք, մաքրութիւն, դրօշի պարզում, քայլական մարզանք եւ սկառուտական խաղեր:

Սկառուտներու յառաջդիմութեանց, մօտէն տեղեակ ու ականաւես ըլլալու համար, փափաքեցայ առանձին քննութիւն մը ընել ու առանց նկատութու: Խոկապէս հրաշալի էին մեր սկառուտները, կարծես մեր հայրենի բնակաւուը, կը գտնուէի: Մէկը կ'ըսէր - Եղբայր Ք. Արծիւ խմբակի գրօշը բռնէ, միւսը՝ վրանին չուանները լաւ կապէ, ուրիշ մը՝ գաւաղանս առնեմ: պահակութեան կարգ եկաւ եւային, եւային:

Պ. Այրէս ձենած այս հայորդինները, նախօն սկառուտ արձանագրութիւն, վերի բառերը, խմբակ, դրօշակ, գաւաղան, վրան, պահակ, չէին գիտեր:

Ուրեմն, ուր է պաղանիթը որ մէկ օրէն միւսը, ալս տղաքը կ'աշխատին:

մաքուր հայերէն խօսիլ, որովհետեւ հայ սկառատութեան հրամանները կամաւոր է եւ հրահանքիչ եւ ոչ սպառնական։ Բարի նախանձն է որ մեր հոռ ծնած սկառատները մէկը միւսին կ'ուզեն առաւելութիւն մը ունենալ. գեղեցիկ բան մը, աւելի սորվելու եւ իր խմբապետին չնորհաւորութեան արժանանալու։

Սկառատներու վրանէն քիչ անդին։ պասքէթպոլի խաղավայրին վրայ տեղի կ'ունենար սկառատական դաշկինակի խաղը։ Սկառատները երկու խումբի բաժնուած են, յիսուն մեղք հեռաւորութեամբ, դաշտին մէջտեղը թաշկինակ մը դրուած էր, խաղը կը կարաւարէր պատ։ խմբապետ Պր. Զանիկեան, որուն հրամանին վրայ հակառակորդ կողմերէն մէկական սկառատ կը մօտենար մէջտեղը դրուած թաշկինակը վերցնելու, ու դէպի իր բերդը վագելու, առանց որ իր հակառակորդ սկառատը ձեռքովը իրեն մարմնին ուեւէ մասին կարենայ դպչիլ, յաղթականը կը շանի մէկ կէտ։

Խաղը շատ հետաքրքրական էր եւ դաստիարակիչ, մանաւանդ երբ երկու րորդ անգամ դուրս եկան երկու օգնական խմբապետները — Գ. Աճէմեանը եւ Հ. Մատթէոսեանը։ Երկուրդը մեծ ճարպիկութեամբ եւ արագութեամբ թաշկինակը խլեց եւ սկսաւ վիկ-զակ վազել՝ հակառակորդը շուարեցնելու համար, ու մենք դիտողներս մէջը ըլլալով, դատաւոր Զանիկեանը, կարծեցինք թէ Մատթէոսեանը յաղթութիւնը տարաւ։ Յանկարծ լսեցինք սկառատներու միջեւ սարակարծութիւն մը — դպաւ չի դպաւի։ Յաղթական կարծըւած Մատթէոսեանը, ժպիտը դէմքին դէպի վիճող սկառատներու խումբը կը յառաջնանար, քովչէս ընդհ։ խմբապետ Կ. Տէր Մեսրոպեանը կամաց մը ականշին ըստաւ, հիմակ ամէն բան պիտի պարզուի, և թէ դպած են Մատթէոսեանը ճիշտը պիտի խոստովանի, միակ դատաւորը այս հարցին մէջ ինքն էր, ինչպէս որ եղաւ, ան յայտարարեց, որ, մատովը աննշմարելի կերպով դպած էր



Նորակազմ սկառատներու բանակում մեր մարզադաշտին մէջ

Աճէմեան : Աճմիջապէս անս յայտարարութեան վրայ յիշեցի սկառուտին դաւանանքը և Սկառուտին խօսքը նուիրական է, Սկառուտ հաւատարիմ է եւ ուղղամիտ. եւ օգնական խմբապետ Հ. Մատթէոսեանը գործնականորէն ահա դաս կուտար իր ստորադաս սկառուտներուն, ինչ տալով առաջին օրինակը ուղղամտութեան :

Ժամը 18-ն էր, երբ լսեցի խմբապետին սուլիչով մէկ շարքի հրամանը տալը, քանի մը վայրկեանի մէջ արդէն մէկ շարքի վրայ կեցած էին սկառուտները: Խմբապետը ամէն մէկ սկառուտի, զատ զատ սկառ հարցումներ ընել, թէ մէկ շարթուան ընթացքին ի՞նչ տեսակ բարիքները ըրած են, մէկը ըստ, որ ճամբորդութեան ընթացքին օմնիւպուտին մէջ տեղ տուած էր տիկնոջ մը, ուրիշ մը փողոցը ծերունի մը առաջնորդած է մէկ սկիւնէն դէպի միւս անկինը, երրորդ մը տեսնելով ծեր կուղը մը կառաչարին սիսալ կայարան մը իջնալը կը հետեւի տիկնոջ ու անմիջապէս նոր տոմսակ մը առնելով տիկինը կ'առաջնորդէ այն կայարանը, ուր պէտք էր իջնէր, ու երբ տիկինը իր ազնիւ ծառայութեանը համար կ'ուղէ վարձատրել յիսուն փեսոյի նուէրով մը, պարտականութեանը գիտակից մեր սկառուսը քաղաքավարութեամբ կը մերժէ սպանալ այդ դրամը: Այսպէս բոլոր կարդի կեցած սկառուտներն ալ իրենց կարդին յայտնեցին ցոյց տուած բարիքները մէկ շարթուան ընթացքին, ու երբ այս առթիւ կը չնորհաւորէի ընդհ. խմբապետը, այսքան կարճ ժամանակի ընթացքին ճեռք բերած սոյն յայտութեանց համար, ան ժպտելով ինձ պատասխանեց. խանդավառութիւնը մեծ է եւ մէկը միւսէն աւելի գեղեղիկ եւ լաւ ընելու ջանք, եւ իրար գերազանցելու վափաք մը կայ մեր սկառուտներուն մէջ մանկավարժական այս մէթուով մօտ ատենէն կը յուսանք որ մեծ լածողութիւններ ճեռք պիտի բերենք, եթէ մեզ օժանդակեն ու քաջալերէն հայ հասարակութեանը: Մեր անձնուէր խմբապետը շատ տիպիկ օրինակ մը տուաւ, որը շատ դաստիարակիչ է — «Երէկ հերթապահ օգնական խմբապետներէն մէկը քովս գալով յայտնեց, թէ պղոփի Զօրպանեանը կը խնդրէ որ իրեն ալ պահակութեան պաշտօն տան, նկատի ունենայով տարիքը հրամայեցի՝ գեր անոր ժամանակը չէ պահակութիւն ընելու, թող քննանայ. ի հարդիէ Զօր պաճեան հնագանդեցաւ, բայց հատկանական են իր խօսքերը քիչ մը ահաւճութեամբ. երբ կ'ուսէ — «Էս Ք. Ին ի՞նչ ատրքերութիւն ունիմ, ան ինցմէ ինչո՞ք առաւելութիւն ունի, այս ըստ հակառակ անոր որ Զօրպանեան դիտէ որ Ք. Ի իրմէ շատ աւելի տարիքուն է: Աշաւասիկ մեր մանկավարժական մէթուոր կ'ուսէ եղա. Կ. Տէր Մեսրոպեանը, հաւանական է պղոփի Զօրպանեանը եւ կամ ուրիշ մը, դեր սկառուտ յարձանագրուած, ոչ թէ դիւները, անուշ քունէն երեխով ծնողքին ուել խնդրանքը չընէր, այս նունկակ ինչպէս յաճախի կը պատահի օրուան մէջ տնական ուել պարզ ծառայութիւն մը, բայց, պատանի մը, սկառուտ բյալէ յետոյ, մէնք զսաւ ենք որ, անոնք պատիւ եւ պարտահանութիւն պիտի սեպեն ամէն օր եւ ամէն ժամ ծնողքնուն հաւատարիմ, հնագանդ, աշխատասէր, կիրթ եւ ուղղամիտ զաւակներ ըլլան ի բարս հայ ազգին եւ հայրենիքին:

ՆՈՂԱԳԱՆ ՀԱՒԱՔՈՅԹ. —

Սեպտ. 21-ին, ինչտէս ծանուցուած էր թերթերուն մէջ, տեղի ունեցաւ սկառուտական ծնողական հաւարարթ Ռամսու Մեխիսյի մեր սեփական շէնքին մէջ, ներկայ էին սկառուտներու ծնողները Հ. Մ. Լ. Վ. Բ. Վարչութեան անդամները եւ վեթիրանները, իչպէս նաեւ սկառուտական խորհուրդը իր լին կազմով:

Ժողովին բացումը ըրաւ ընդհ. խմբապետ եղա. Կ. Տէր Մեսրոպեանը,

յայտնեց Ֆոկովին նպատակը եւ ակադամիքին գործադրուելիք ծրագիրները եւ ինդրեց ծնողներէն, իրենց աջակցութիւնը:

Սկսուած մայրերէն խօսք առին կարդաւ, Տիկ. Թաղէսուեան, Տիկ Զօրա պաճեան եւ Տիկ. Նորիկ Թիւճեան, որոնք քաջակերեցին հայ սկառուտական շարժումը, որ երկու ամսուայ կարձ ժամանակի մէջ, այսքան մեծ յաջորդութիւն արձանադրած է. թելադրեցին յարատեւել եւ շարունակել ազդապահ պանման սատարող սկառուտական սոյն գործը, եւ խոստացան իրենց կարելին ընել օգտակար հանդիսանալու: Ապա խօսք առին Հ.Մ.Լ.Մ.Ի. փոխաւաենապետ Պր. Ա. Մարդիկսեան, վեթերան մարդիկ Կարօ Շահինեան, նախկին ատենապետ Արտաշէս Գարսամեան, որ նորիքած է սկառուտներու հազումտներն եւ յարակից կազմածները: Վեթերան Կարօ Գալիկեան, ամէնքն ալ հաստատեցին սկառուտական սոյն շարժումի օգտակարութիւնը Պ. Այրէսի նոր սերունդին վրայ ըլլալիք օգտակարութեանը համար, տուին կարդ մը օրինակներ անցեալի հայ սկառուտական շարժումներուն մասին, եւ խոստացան ամէն միջոցի դիմել սոյն շարժման յարատեւութեան համար:

Օդնական խմբապետները ի յարգանս որդիական սիրոյ եւ յարգանքի, ծնողներուն բաժնեցին թարմ ծաղիկներ: Ամենէն վերջը սկառուտները, ներկաները հիւրասիրեցին թէյով ու կարկանդակով:

Տեղի ունեցաւ. ծնողական խորհուրդի ընտրութիւնը, ընտրունցան Պր. Ար. Գարսամեան՝ ատենապետ, Ալիս Ցովհաննէսեան՝ փոխ ատենապետ, Տիկ. Ա. Թաղէսուեան՝ ատենապարուհի, Տիկ. Նորիկ Թիւճեան՝ փոխ-ատենապարուհի, Տիկ. Սէլլինէ Փափազեան՝ զանձապահ, խորհրդականներ՝ Տիկ. Սիրարդի Ամէսեան, Տիկ. Հայկանոյշ Պէրպէրեան, Տիկ. Բարակամեան, Տիկ. Պալեան, Պր. Ա. Զօրպամեան, թէքնիք խորհրդականներ՝ Տ. Շաւարչ քէնյ. Մեհրապետն, Կ. Գալիկեան, Կ. Շահինեան եւ Լ. Գամեան:

Ծնողական խորհուրդի սոյն գարչութիւնը իր առաջին ժողովին որոշած է, նոյ. 11-ին, կէսօրէ յետոյ Հ.Մ.Լ.Մ.Ի. վարչութեան եւ սկառուտներու խորհուրդին թէյասեղան մը տալ Հ.Մ.Լ.Մ.Ի. սեփական մարդադաշտին մէջ, պահանջման պիտի կատարեն ծնողական խորհուրդի տիկինները, իսկ առաւօտուն տեղի պիտի ունենայ մարզադաշտին մէջ, պաշտօն Պատարագ եւ հոգեհանգիստ մեզմէ հեռացած Հ.Մ.Լ.Մ.ականներուն հոգույոյն, նաև հազորդութիւն պիտի ստանան բոլոր Հ.Մ.Լ.Մ.ականները, իսկ՝ նորընծայ սկառուտները այդ օրը գաշտօնապէս պիտի տան իրենց սկառուտական խոժանութը:

Հ.Մ.Լ.Մ.Ի. վարչութիւնը այս տարի օրինական հերպով հիմնելով սկառուտական սոյն կազմակերպութիւնը, յաջս հայ գաղութիւն իր վարկը աւելի բարձրացուց ու այսպիսով հայ նոր սերունդին ազգային դիմագծի պահպանան, եւ մարմնական եւ բարոյական ազնուացման սատարած եղաւ:

Սկառուտական սոյն շարժման յաջողութեան գրաւականներէն մէկն ալ հայ իդական սէրի մասնակցութիւնն է: Ծնողական խորհուրդին մաս կը կազմեն գիտակց եւ ազգանուէր մայրեր: Ճամբայ բացէք հայ մայրն է որ ճերմակ ջարդի ահազանդին հրապարակ իջած է մեր նոր սերունդի գոյութեան եւ ինքնապաշտպանութեան համար: Ճիշտ այնպէս, ինչպէս Վարդանանցի շրջանին մեր քոյրերը եւ մայրերը հրաշքներ գործեցին: Տեղն է ըսել եղիշէի խօսքերը «Տիկնայք փափկատւ հայոց Աշխարհի»:

Ուզեմն Հայ Մայրեր՝ յառաջ քալեցէք անվհատ յաղթութիւնը ձեր կողմէն է. քանի Արմենական ողին ձեր իտէալն է, իսկ հայ գաղութը եւ Հ. Մ.Լ. Մ.ը ձեր կողքին:

DAUASART

AÑO 4 - N° 41

OCTUBRE DE 1956

BUENOS AIRES

ESTA búsqueda insaciable que orienta nuestros pasos por caminos a veces tan ásperos y duros, tiende siempre a lograr la máxima aspiración del hombre, ambicioso de construir para su beneficio, un refugio donde la felicidad es siempre el móvil candente de sus aspiraciones.

Pero... ¿solemos conseguir tal finalidad? Son muchos los seres desdichados que hablan de felicidad, sin saber a ciencia cierta qué es lo que entienden por ella. Son los que por una u otra causa, se consideran frustrados y ambicionan siempre la posesión de ventajas que no están a su alcance. Dominados por la ambición, no reparan en la infinita riqueza de bienes que, morando en ellos mismos, pueden enaltecer sus acciones y dar a sus vidas una orientación más digna.

El oropel fantasioso de los placeres materiales limita sus horizontes. Dominados por el afán de conquistarlos se encierran cada vez más en el círculo de esa aspiración mediocre, que va minando poco a poco su fibra emotiva. Que va restando calor de humanidad a sus actos cotidianos.

Porque la humanidad —ese conglomerado de tantos impulsos y ambiciones— no cuenta para el que vive encerrado en sí mismo. El que vive encerrado en sí mismo, termina por encumbrarse dándose una importancia

desmedida. Hace de sus problemas los únicos dignos de tener en cuenta, su visión no trasciende más allá del exterior. No sabe o no quiere profundizar en los problemas ajenos, embebido como está consigo mismo.

En él no hallan eco los sentimientos que anudan lazos de fraternidad. Su destino es el destino común de los seres sin elevación espiritual, que no saben sembrar ni dejan tampoco huellas de su paso por la vida. Su mundo es el mundo pequeño de los egoísmos, las vanidades, las envidias, los rencores, la codicia. Incapaces de actos que puedan

complir su cómoda actitud frente a la vida, pasan por ella sin dejar rastro. No entienden de obras valiosas, obras donde el amor al prójimo, el altruismo, la colaboración,

levantan el edificio inmemorial de eterna construcción.

Mueren sin haber vivido, porque negados están a los placeres sublimes que depara la diaria conquista del bien.

Nadie puede dedicarse a vivir, para sí mismo. La colaboración, el interés común, la solidaridad, son los elementos imprescindibles para forjar nuevos destinos. Para labrar caminos transitables a las nuevas generaciones —carne serán de nuestra carne, sangre serán de nuestra sangre— que han de recojer nuestras enseñanzas, juzgar nuestros actos, justificarnos... o con-

NUEVOS DESTINOS

AL AMIGO QUE SE FUE



José Djarakian

10 de OCTUBRE

Recién al perderte, por ley inexorable de la vida, al emprender el camino del que nunca podrás retornar, nos damos cuenta del valor de tus vitrudos y la altura de tus convicciones.

- No será yo el único que recuerde los momentos gratos y de alegría de una tarde de domingo, en nuestro club, y, así ellos como yo, recordándote, se atenuará el pesar, el infinito pesar por haberte perdido a tí, amigo, que en horas de tu larga enfermedad, supiste hacernos más llevadera la

pena que en esos instantes nos envolvía el corazón.

Hoy, ya no vendrás a la casa de todos nosotros, en Ramos Mejía, como un presente grato. ¡Ay, amigo, si supieras el vacío inmenso que has dejado en todos aquellos que te conocían, en todos aquellos que te queríamos por la bondad y la dulzura de tu alma! Amigo, te llevamos tan adentro que nos cuesta creer tu ausencia aunque sepamos que has partido. Yo quise maldecir el destino, pero hubiera maldecido en vano. Impotente en mi angustia solo atiné a recordar... Calmada mi amargura comprendí que pasa la vida como pasan los sueños, sin darnos cuenta, y sólo nos quedan destellos fugaces de felicidad, pequeña partícula en un torrente de insidias y de dolor. La vida es tan solo un perpetuo suspiro; nacemos, vivimos, y luchamos para el olvido.

Jamás, ni por un instante, comprenderemos el porque de la existencia, y la razón, triste y amarga, de nuestra muerte. Te fuiste sin decirnos adiós... pero dejaste la estela luminosa de hombre bueno y de amigo leal. Todos lloramos tu ausencia. En el sitio de los recuerdos tendremos tu imagen, sencilla y humilde, siempre, porque en vida nos invadiste de alegría, de cariño y de bondad.

R. M.

denarnos.

- No permitamos pues, que ningún dedo acusador nos señale; que el duro verbo del reproche nos conduce. Preferimos la palabra de amor que es aliento de vida. Encauzemos nuestra

vida, en un clima que hagan posibles las consecuencias que formula el noble magisterio de los que aman, alienan, perdonan... porque comprenden.

EDITORIAL


NAVASART
DIARIO EN UNA REVISTA
CON GRAN EXITO FINALIZO EL TORNEO ATLETICO "PRIMAVERA"


Organizado por la subcomisión de Atletismo, se efectuó en nuestro campo deportivo los días 16 y 23 de septiembre y 7 de octubre, el Toreno Atlético "Primavera". Durante estos días, la pista fué escenario de futuros campeones olímpicos, que numerosa cantidad de socios de ambos sexos compitieron con entusiasmo para merecer el primer puesto en la colocación final. En efecto, el día domingo 16 de septiembre, comenzó el torneo, con alto en salto para la categoría de infantiles, con el siguiente resultado: 1º José Dokmedjian, 1,20 mts.; 2º Harutiun Hovannessian; 3º Norberto Kuyumdjian; 4º Carlos Goshgarian; 5º Armen Oharonian; 6º Alejandro Paragamian; 7º Kevork Jacherian; todos ellos con 1,15 mts.

Categoría cadetes: 1º Harutiun Zarukian, 1,30 mts.; 2º Misak Imirisan, 1,30 mts.; 3º Carlos Marcarian, 1,30 metros.

Categoría damas: 1º Catalina Bedrossian, 1,30 mts.; 2º Eva Youssefian, 1,05 mts.; 3º Irma Tisloff.

Categoría caballeros: 1º Hrach Mateossian, 1,60 mts.; 2º Nishan Keuoglian, 1,55 mts.; 3º Eduardo Deirmendjian, 1,35 mts.

Carrera 800 metros. Categoría cadetes: 1º Harutiun Zarukian.

Categoría caballeros: 1º Hrach Mateossian y 2º Eduardo Deirmendjian. La clasificación general de esta prueba

fué la siguiente: 1º Hrach Mateossian; 2º Harutiun Zarukian y 3º Eduardo Deirmendjian.

El día domingo 23 de septiembre, se efectuaron las siguientes pruebas:

Salto en largo. Categoría infantiles: 1º Hugo Manushakian, 3,97 mts.; 2º Norberto Kuyumdjian, 3,88 mts.; 3º Pablo Basmadjian, 3,68 mts.; 4º Arturo Marashlian, 3,63 mts.

Categoría cadetes: 1º Misak Imirisan, 5 metros.; 2º Harutiun Zarukian, 4,43 mts.

Categoría damas: 1º Catalina Bedrossian, 4,01 mts.; 2º Angela Sarian, 3,53 mts.; 3º Irma Tisloff, 3,38 mts.

Categoría caballeros: 1º Hrach Mateossian(5,82 mts.; 2º Juan Mateossian, 4,93 mts.; 3º Arturo Emirian, 4,81 mts.

En la última fecha, el día 7 de octubre, se realizaron, las siguientes pruebas:

Lanzamiento de bala. Categoría infantiles: 1º Harutiun Hovanessian, 8,80 mts.; 2º Hugo Manushagian, 8,12 mts.; 3º José Dokmedjian, 7,99 mts.; 4º Alejandro Paragamian, 7,88 mts.

Categoría cadetes: 1º Misák Imirisan, 8,05 mts.

Categoría caballeros: 1º Juan Mateossian, 8,91 mts.; 2º Hrach Mateossian, 8,80 mts.; 3º Mihran Oundjian, 8,22 mts.

Carrera 3.000 mts. Categoría cadetes: 1º Harutiun Zarukian.

Categoría caballeros: 1º Hrach Mateossian; y 2º Carlos Kardjian, de la U.J.C.A. de Marash.

LA UNION JUVENTUD ARMENIA ZARTARIAN SE ADJUDICO EL CAMPEONATO INTERCLUBES DE PING - PONG



Entre los días 7, 14 y 21 de octubre, tuvo lugar en los salones de nuestra sede social, un extraordinario torneo interclubes de ping pong, organizado por nuestra asociación.

Este torneo, reservado para las instituciones armenias, tuvo amplio eco entre las mismas, ya que fué numeroso el número de los participantes. Diez equipos en total, que con su número y calidad, dieron enorme brillo al certamen.

Participaron los siguientes equipos: Unión General Armenia de Cultura Física, Unión Juventud Armenia Zartarian, Círculo Social Gudina, Unión Compatriótica Armenia de Marash, Juventud Armenia de Flores, Juventud Armenia de Palermo, Unión Juventud Armenia Mikaelian, Unión Juventud Armenia Jimian, Juventud Armenia de Boedo y Juventud Armenia de Vicente López.

El campeonato se desarrolló por el sistema de doble eliminación, quedando finalmente los equipos de Unión

Juventud Armenia Zartarian y Unión Compatriótica Armenia de Marash. Al cabo de un emocionante encuentro, triunfó el equipo de la Unión Juventud Armenia Zartarian.

El equipo vencedor, se adjudicó el trofeo Unión General Armenia de Cultura Física, la que será nuevamente puesta en juego el año próximo, adjudicándosela definitivamente aquel equipo que triunfe dos años consecutivos o tres alternados.

Al finalizar el torneo, nuestra entidad, agasajó a los equipos participantes con un lunch. En esta ocasión hicieron uso de la palabra en nombre de la U.G.A., el señor Ardasches Sarkissian, vicepresidente de la entidad; el señor Jorge Pushitjian, en nombre del equipo ganador; el señor Juan Vanekeian, en nombre de la Unión Compatriótica Armenia de Marash; y el señor Juan Hovhannesian, en nombre de la Federación Juvenil Armenia de la R. A.

Todos los oradores, destacaron la magnífica organización del torneo, que fué un medio para acrecentar las buenas relaciones existentes entre todas las entidades participantes.

FINALIZARON LOS TORNEOS INTERNOS DE TENIS



Acaban de finalizar los torneos internos de tenis.

El Torneo Ranking Caballeros, de categoría 'A', se disputó por puntos y la clasificación fué la siguiente:

1º Juan J. Makokdjian; 2º Gerardo Djeredjian; 3º Aram Yernazian; 4º Juan Mateossian; 5º David Marcajan; 6º Suren Youssefian; 7º Roberto

Bedrosian; 8º José Himidian y 9º Juan Margossian.

En el Torneo Single de Caballeros, de la categoría B, es clasificado primero, Manuel Marashlian y segundo, Nishan Kerouglan, ascendiendo a la categoría superior, integrando el ranking Nº 10 y Nº 11 respectivamente.

El Torneo Doble Mixto, fué ganado por Horacio Hovagimian y Dolly de Hovagimian. Segundo se clasificaron, Manuel Marashlian y Aurora Sivrian.

La Educación Requiere Firmeza

Los padres y los que tienen niños a educar desean, más que nada, informaciones y soluciones prácticas para los problemas concretos que su tarea les presenta cada día. Pero aunque no sea más que una vez al año, acaso sea útil más aún, necesario, hacer una síntesis de todas las normas; o mejor dicho, tratar de expresar el espíritu que ha de presidir toda norma, todo cuidado, y toda la educación del niño. No fuera a suceder que los árboles nos impidieran ver el bosque, como suele decirse, y perdiéramos de vista la totalidad y lo más importante. Tratar de abarcar el paisaje de un golpe de vista sirve para mejorar la orientación del caminante.

En educación, como en todo, hay objetivos esenciales y otros accesorios, cosas que hay que conseguir a toda costa y otras que hay que procurar obtener. La realidad nos enseña que no existe siempre la posibilidad de obtener el cien por cien de lo deseable y cuando nos vemos obligados a renunciar a algo, importa mucho que sepamos discernir bien, para no renunciar a lo mejor.

Recordemos cuáles son estos fines esenciales que todo padre, toda madre, todo maestro, se provone o debe proponerse.

De tan sabidos se olvidan a menudo: hacer hombres y mujeres sanos de cuerpo y alma, útiles a si mismos y a los demás, inclinados a ser felices y a hacer felices a los que les rodean, y en fin, eficientes a su vida en trabajo, honradez, pero no cándidos, respectuosos ante los valores de orden superior.

Todo el mundo estará de acuerdo que éstos son los objetivos que no deben perderse de vista en la labor educativa. Pero el caso es que sumer-

gidos en los mil problemas diarios de orden económico, personal, y aun educativo, con frecuencia lo accesorio hace olvidar lo fundamental. Vamos a poner ejemplos concretos.

Todos los que tienen niños bajo su responsabilidad, exigen de ellos obediencia, y no hay duda alguna que sin la obediencia toda la obra educativa se hace impracticable. Pero sería un grave error creer que porque un niño sea desobediente unas veces, y obediente otras, no lograremos hacer de él un hombre de provecho de acuerdo con los fines apuntados. La obediencia en realidad, no es un fin sino un medio, y como tal tiene un valor relativo. Obedecer puede estar bien, pero también puede estar mal. Saber desobedecer a ciertas demandas puede significar carácter propio, saber defenderse. Por otra parte, conferir excesiva importancia a un acto de desobediencia puede dar lugar a situaciones violentas, que a su vez engendran distanciamientos peligrosos, porque interrumpen la corriente de afecto indispensable para continuar la tarea educativa. Quien se empeña en hacer sentir el peso de la autoridad por medio de la fuerza, puede obtener una obediencia aparente, pero no efectiva o sea sin asentimiento interior.

No nos duele insistir en este punto, porque lo consideramos fundamental. De todas las cosas la que ha de tener más presente el padre, la madre o el maestro, es sin duda el evitar todo cuanto conduce a la tiranía, a la frialdad, o al rencor; porque estos estados, lo mismo es el niño que si es el adulto, a ambos quienes los padecen, sacan al educador del "campo de juego". Sin corriente de afecto no hay manera de ejercer una influencia po-

sitiva en nadie, y menos en los jóvenes.

Lo que importa pues, no es tanto lo ocurrido como lo que está por ocurrir en el juego de las relaciones entre el educador y educando. Lo que más interesa es el futuro, el presente menos, el pasado nada. ¡Quién no ha cometido en su infancia y juventud locuras y desatinos! Es lo normal. Más que los hechos concretos de significación muy relativa, lo que interesa es la formación lenta y progresiva de la persona.

Junto con esta elasticidad, la educación requiere firmeza para no perder terreno. Si se da un paso atrás, es para dar dos hacia adelante. Frente a conductas poco honestas, frente a la tendencia a la molicie o a la mentira, hay que reaccionar severamente. Perdonar no es lo mismo que aceptar. Por severidad entendemos desaprobación, y decisión para tomar las medidas que corresponda, aunque sin precipitaciones. Antes que juzgar hay que tomarse el tiempo preciso para comprender, pero una vez comprendida la falta, hay que hacer sentir el dolor que nos causa, y ser consecuentes hasta crear en el niño o joven el deseo de reparar el daño y de mejorar.

Ahora bien, para corregir errores grandes o chicos, hay que saber que más que sacarlos a relucir con insistencia, se debe elogiar todo esfuerzo para desprenderse de ellos. Todos, chicos y grandes, tenemos necesidad de estima y consideración, por esto se ha dicho que el elogio obra milagros. Ante un niño con una conducta reprobable, hay que buscar lo poco o mucho aprobable existente en su comportamiento o habilidades, y demostrarle nuestro aprecio por ellas, sin temor a exagerar un poco la nota.

Para obtener de él el esfuerzo necesario y que reconozca lo malo que hace y presionarle para que se enmienda, precisa que por nuestra parte re-

conozcamos lo bueno. Apoyándonos en lo positivo, ampliado sus bases, podemos ayudar a levantar el espíritu que desfallece y tropieza, y entonces no será difícil injertar en él nuevos intereses de categoría superior que contribuirán a sacarlo a flote.

Si por ejemplo, un muchacho o muchacha tiene tendencia a deformar la realidad, a contestar con impertinencias, y a una serie de otras cosas negativas, pero descubrimos en él un corazón sensible o una aptitud para el dibujo, no dejemos de alimentar estas llamas. Este o aquel punto luminoso nos servirán para llevar la luz hasta donde antes no la había.

Otro punto capital es saber respetar las características especiales de las personalidades en formación y las etapas de su desarrollo. Se ha dicho que "no hay que pedir peras al olmo". Estas tendencias tienen un gran fondo de verdad, y en educación una interpretación bien clara. Hay cosas que se deben exigir; en cambio, en

EN BARRACAS

¡TODO CONTRA LA LLUVIA!



Sterling Club

MONTES DE OCA 985 T. E. 21-1123

GREDITOS en 5 meses

UNION GENERAL ARMENIA DE CULTURA FISICA

Registro C. 2968

ASAMBLEA GENERAL ORDINARIA

25 de Noviembre de 1956

C O N V O C A T O R I A

De acuerdo a los artículos 42º y 43º de los estatutos, la Comisión Directiva ha resuelto convocar a Asamblea General Ordinaria para el día 25 de noviembre de 1956, a las 9 horas, a realizarse en el Salón Centro Armenio, Acevedo 1353.

ORDEN DEL DIA

- 1º Lectura del acta de la asamblea anterior.
- 2º Consideración de la memoria, Balance General, Inventario, Cuenta de gastos y recursos e informe de los Revisores de Cuentas, correspondientes al ejercicio terminado el 30 de septiembre de 1956.
- 3º Consideración del aumento de la cuota social.
- 4º Designación de dos socios para que firmen el acta e integren la Junta Escrutadora.
- 5º Designación de cinco miembros titulares por dos años, tres miembros suplentes por un año y dos Revisores de Cuentas.

Art. 44. — Las Asambleas Generales se considerarán legalmente constituidas... y sus resoluciones serán válidas con la presencia de la mitad más uno de los socios activos...

Si no hubiere mayoría se constituirá tras 60 minutos de espera, sea cual fuere la cantidad de socios presentes.

La Comisión Directiva

otras cabe a lo suma desechar. Se debe exigir la honradez, pero no que se tenga vocación para la música o que se aborreza el fútbol. Aquí es oportunuo decir que "quien todo lo quiere todo lo pierde". Es lógico que los padres deseen que sus hijos reunan todas las cualidades, pero no han de dejar de reconocer que esto es una ambición difficilmente alcanzable. Es más: no es nada seguro que los ideales que tienen los padres para el modo de ser de sus hijos y para su futuro sean mejores que los que tienen o van a tener éstos por su cuenta. Hay que dejarles un gran margen de libertad para todo aquello discu-

tible y respetable, en especial en lo que se refiere a la elección de carrera u oficio.

Es posible que no hayamos acertado a enumerar todo lo esencial, y ni que decir tiene que hemos tratado de citar todo lo accesorio. Quisiéramos sin embargo, haber logrado meditar a los lectores sobre la importancia de esta distinción. Conviene de vez en cuando, reflexionar sobre lo que uno ha hecho, sobre lo que uno hace y lo que está por hacer, para no desviarse demasiado de la línea que su juicio sereno se ha trazado.

RAFFI MIRAKIAN

GRANDES FIGURAS ARMENIAS

SHIRVANZADE

Una de las más grandes figuras de las letras de Armenia Oriental. Talentoso novelista y famoso dramaturgo. Alexandre Movsesián, más conocido por Shirvanzadé, nació en 1858. Sus primeros pasos en este arte han sido artículos periodísticos publicados en varias revistas y diarios.

Su primera novela se tituló "Fuego en los pozos petrolíferos" y se publicó en "Mshag". Luego la novela "De las memorias del Administrador", donde fueron afianzándose su estilo y sus tendencias ideológicas. Luego vienen: el drama "Namús", "Arampí", "Arsén Timaksián", "El Imbécil", "Esperanzas vanas", "El Caos", "El Artista", etc. Su tema preferido es el pueblo contemporáneo con todos sus problemas reales, que expone con finura, comprensión y aguda observación. Las novelas "El Caos" y "El Artista" son las obras maestras de Shirvanzadé. Citemos también sus obras para teatro: "Por el Honor", "Eugenia", "Armenuhí", "La Princesa", "Sobre las Ruinas", "El destrozado", etc. Algunas han sido traducidas a idiomas extranjeros. Tiene excelentes páginas y es un experto en la descripción del carácter de sus personajes. Murió en 1935.

AZAD MANUKIAN

Nació este compositor en Medtz Akrag, Erzinga, en el año 1878. Muy joven comienza en Tiflis sus estudios primarios y musicales. A los pocos años tiene ocasión de reunir grupos de alumnos para formar coros y ofrecer conciertos. Sus primeros pasos llaman ya la atención y de 1897 a 1900 se le ve dirigiendo el coro de la Iglesia de Vladicaócaso.

En 1902 organiza en esta ciudad un conjunto coral con la participación de armenios, rusos, ucranios y georgianos para ofrecer un concierto de música internacional, que se realiza con éxito. De 1903 a 1905 lo vemos en San Petrusburgo donde asiste a las clases del Conservatorio para perfeccionar sus conocimientos musicales.

De vuelta en Tiflis, organiza conciertos y comienza a dictar clases de música en las escuelas secundarias. De 1910 a 1914, inicia, con la colaboración de Romanós Melikián, el movimiento titulado "Liga Musical", para difundir la música armenia. Publica "El vocabulario musical", obra didáctica de interés.

Luego en Armenia, prosigue con ahínco la difusión de música folklórica en conciertos y disertaciones. Azad Manukián se destaca por la sencillez de sus composiciones coral y líricas y la simplicidad de su línea melódica que sigue al folklore nacional. Merecen citarse sus innumerables páginas dedicadas al mundo infantil y publicaciones en forma de selección de pequeñas melodías y también algunas óperas infantiles como "El Fin del Mal", "¿No me Queréis?" y "El Hada del Bosque".

Varoujan Kevorkian

PARTICIPARAN NUMEROSEAS ENTIDADES EN LA FIESTA DEL DEPORTE "NAVASARTIAN"

Habiéndose cerrado el plazo para la inscripción de entidades que participarán en las fiestas "Navasartian", podemos anticipar que intervendrán las siguientes instituciones en los diferentes torneos:

Ajedrez: Unión General Armenia de Cultura Física, Liga de Ajedrez de la Federación Juvenil Armenia de la República Argentina, Unión Juventud Armenia, Círculo Juvenil Armenia de Boedo, Círculo Juvenil Armenia de Flores y Círculo Social Gudina.

Voleibol: Unión General Armenia de Cultura Física, Federación Juvenil Armenia de la R. A., y Unión Juventud Armenia.

Ping-pong femenino: Unión General Armenia de Cultura Física y Unión Juventud Armenia.

Ping-pong masculino: Unión General Armenia de Cultura Física, Círculo Juvenil Armenia de Palermo, Unión Juventud Armenia Zartarian, Círculo Juvenil Armenia de Boedo, Unión Juvenil Compatriótica Armenia de Marash y Ex Alumnos Escuela Armenia "Raffi".

Básquet-ball: Unión General Armenia de Cultura Física, Círculo Juvenil Armenia de Boedo, Unión Juventud Armenia, Círculo Juvenil Armenia de Palermo, Federación Juvenil Armenia de la R. A. y Ex Alumnos Escuela Armenia "Raffi".

Bochas: Unión General Armenia de Cultura Física, Círculo Juvenil Armenia de Flores, Unión Juvenil Compatriótica Armenia de Marash y Federación Juvenil Armenia de la R. A.

Los torneos se desarrollarán entre los días 10 al 17 de noviembre inclu-

sive, de acuerdo al siguiente horario:

Noviembre 10: desde las 15 a 20 horas; noviembre 11: desde las 17 a 20; noviembre 12 al 16: desde las 21 a 24; noviembre 17: desde las 15 a 20; noviembre 18: desde las 9 a 15.

El fixture de juegos, será dado a conocer oportunamente.



BAILE EN NUESTRO CLUB

El día sábado 13 de octubre, organizado por la Comisión Especial de los Juegos Navasartian, se realizó en nuestros salones, en Ramos Mejía un interesante baile, en el que concurrieron numerosa cantidad de asociados y simpatizantes, a pesar del mal estado del tiempo.

A las 21,30 horas, comenzó el baile con modernas grabaciones. Se realizaron diversos juegos y sorpresas, que animaron el ambiente.

El bailes duró, hasta las primeras horas de la madrugada.

DEFECTOS QUE SON VIRTUDES

Durante años la reserva orgullosa de la menor de mis hijas, Raquel, fué motivo de comentarios desfavorables por parte de cuantos la trataban. Mi propia madre me advertía ya cuando era apenas una niñita: "Tienes que frenar tu incipiente soberbia, de lo contrario será una persona insopportable". Y sus pequeñas hermanas se ponían de acuerdo por una vez en el dictamen inapelable: "Se cree superior a todo el mundo. En el colegio nadie la puede ver".

Muy a mi pesar debía reconocer que estaban en lo cierto. Raquelita era una criatura tan atlanera y despreciativa que, a pesar de ser muy inteligente y muy bonita, no era nada popular entre los chicos ni sabía ganarse la simpatía de los mayores.

Aquello se convirtió en una obsesión para mí. Dulcemente intenté convencerla de que el orgullo es un grave defecto, que nadie tiene derecho a menospreciar a nadie por el mero hecho de que sea más pobre o esté peor dotado, que cada cual es como Dios lo hizo y que la bondad es el más grande de todos los dones. Ella me escuchaba impávida, no trataba de defendérse, pero tampoco hacia el menor esfuerzo por corregirse. A las buenas palabras siguieron los reproches, los castigos; el resultado fué el mismo. Hasta que desalentada renuncié a mi empeño, confiando en que cuando fuera mayor, el amor, al despertar su corazón, obraría el milagro de abatir su soberbia.

Ningún hombre de cuantos trataron de conquistarla, atraídos por su belleza verdaderamente excepcional, logró sin embargo, conmoverla. Sus hermanas ya se habían casado, una de ellas era madre, y Raquel seguía sin decidirse.

Dentro del ambiente en que actuaba comenzó a tener fama de presuntuosa, hasta que el rechazo de un pretendiente que en el consenso general era irrenunciable, determinó que el vacío comenzara a hacerse a su alrededor, pues al trascender el hecho, arreciaron los comentarios malévolos, y el resultado fué que poco a poco los muchachos dejaron de invitarla a salir en su compañía. ,

Seriamente alarmada, convencida de que su engreimiento terminaría por frustrar su vida, traté una vez más de hacerla entrar en razón, pero ella, sin inmutarse, me respondió que no me inquietara, que sabía perfectamente lo que hacía.

A esta preocupación vino a sumarse otra: nuestra situación económica, hasta entonces solidísima, cambió de pronto. Cuando me enteré de ello, inmediatamente me hice esta pregunta: ¿Cómo reaccionaría la orgullosa Raquel al enterarse de que ya no era una muchacha rica y debería, por lo tanto, renunciar no sólo a los halagos a que estaba desde siempre habituada, sino también a la posibilidad de disponer de su tiempo, de elegir libremente su destino?

Con gran tacto, presintiendo su rebeldía, la impuse de cuanto acontecía. Para mi sorpresa reaccionó en una forma totalmente inesperada. En vez de llorar, de desesperarse, no sólo se mostró serena, sino que dulcemente comprensiva, me dijo: 'No te preocunes, mamita. Ayudaré a papá a rehacerse, trabajará a la par de él y ya verás que saldremos de esto".

Ante aquellas palabras estallé en sollozos. Lloraba no sólo porque comenzaba a presentir que había sido injusta con ella durante años, sino también de dicha ante la revelación de una Raquel magnífica, completamente desconocida por todos, incluso por mí, su propia madre.

Lo que siguió me demostró hasta qué punto todos habían estado equivocados al juzgarla. Cumplió la dura prueba a que la sometía la repentina adversidad sin una queja, luchando tenazmente no sólo para bastarse a sí misma, sino para ayudar a sus padres, firme y valerosa, sin adoptar aires de

victima jamás. Comprendí entonces que no era soberbia, sino firmeza de carácter lo que ya desde pequeña la tornaba plenamente consciente de su valor, le daba fe en sí misma y en su destino.

Cuando el verdadero amor llegó a su vida, también supo inmediatamente reconocerlo. Se enamoró de un hombre digno y luchador y no le importó en absoluto que no fuera rico, pues era el que su corazón esperaba y ésa fué su razón decisiva de su elección.

A través de esta experiencia he comprendido qué fácil es errar en nuestros juicios respecto de los demás, aunque se trate de nuestros propios hijos, al punto de tomar por grave defecto una cualidad de excepción.

Raquel me ha dado al respecto una lección que no olvidé jamás. Esta hija mía que bajo una máscara de desdén orgullo ocultaba pudorosamente el corazón más noble y generoso que sea dable imaginar.

"KARATEX"

A. KARAGOZLU e HIJOS

TINTORERIA, ESTAMPERIA Y TEJIDOS

Av. de los Constituyentes 7550

Villa Dihel — San Martín

T. E. Prov. 72 - 3264

Ú N A C A R T A

G R A C I A S , M A M A

Hoy que se cumplen diez años de mi matrimonio, mamá querida, quiero decirte algunas palabras que hace tiempo guardo en mi corazón. Estos diez años han sido hermosos y felices. Pedro y yo, nos amamos como en el primer día, nos respetamos y comprendemos. A nuestros dos hijos completan esta dicha que muchos nos envían.

Quiero decirte, precisamente en este día, mamá, que es a ti a quien debo este hogar perfecto, donde reina la paz, la alegría y el cariño. Tú me enseñaste a ser como soy: tranquila, acogedora, comprensiva y suave. En todos mis recuerdos se alza la modesta casa de infancia que fué siempre el centro de reunión de parientes y amigos. Muchas veces me pregunté la razón de esa preferencia, hasta que los años me dieron madurez para comprenderlo: la razón eras tú, mamá. Tu infinita bondad, la atención que prestabas a todo y a todos, tu paciencia, tu alma generosa, tu inagotable caridad, creaban en torno tuyo profundos cariños. Eras un poquito la mamá de todas mis amigas, y más tarde, de mis compañeros; eras la confidente perfecta de cada uno de los miembros de nuestra familia. Discreta, prudente, con un gran caudal de simpatía, optimismo y fe, cualquier problema parecía fácil a tu ternura y a tu modo de ser tan humano.

Comprendí también que, eras diferente a otras madres, porque siempre te conformabas con cosas pequeñas, porque hallabas un motivo de contento en pequeños acontecimientos, porque te hacía feliz la buena salud, un día hermoso, una acción meritoria vista en los demás, y asimismo, el bienestar y la alegría ajenos.

Ofrecías a manos llenas tu compasión y tu ayuda a quienes la necesitaban. Pero sabías hacerlo con suma delicadeza para no herir, para no hacer sentir tu dádiva. Eran los tuyos, sentimientos exuberantes como la misma vida. Y tu corazón estaba tan abierto, como la puerta de nuestra casa. Querías complacer a todos, ser útil a todos, participar en todo lo que fuera beneficioso para alguien. Y lo más curioso, era que nunca tuviste muchas cosas materiales para dar, sino eso imponderable, eso mucho más valioso que ningún dinero alcanza para pagar. No he olvidado tampoco que en ocasiones, mi padre, te reprochaba con cierta amarga aspereza, tus caridades. Hablaba de las ingratitudes propias de la naturaleza humana; de tus esfuerzos en favor de quiénes no lo merecían; del tiempo perdido en obras que nunca te serían recompensadas. Comprendo ahora que esas palabras te hacían sufrir; que hubiera deseado a mi padre cerca tuyo también en esos afanes de tu alma; he pensado a veces, que tales diferencias, abrían algunas brechas en el cariño. de ambos se profesaban, originando tus lágrimas. Pero nunca mostraste ni tu pena ni tus lágrimas. Siempre sonreías, siempre tenían el mismo semblante dulce, la voz serena, el gesto cariñoso. Siempre espaciabas a tu alrededor una atmósfera tranquila, y al mismo tiempo, de misteriosa fuerza, de ocultas energías. Lo supe mejor, cuando murió mi padre. Grande fué tu dolor, pero para atenuar el mío, para llevarme hacia la aceptación de aquella ausencia, suprimiste tu propio dolor, lo encerraste en el fondo de tu corazón. Y la vida siguió, gracias

a tu valor y a tu claro sentido de responsabilidad. Para que yo pudiera seguir mi carrera, era necesario hacer grandes economías. Y tuvimos que abandonar la casa y mudarnos a un cuarto. Como único lujo, llevamos el piano, ese piano viejo que había sido tuyo. Pero ese cuarto adquirió el mismo aspecto hogareño y hospitalario que tuvo la casa. Tardes de domingo hubo, en que se llevaban de voces, de risas, de cantos; de amistad y afectos verdaderos.

Tú los habías sembrado, mamá, y los recogías a manos llenas. Y yo jamás me sentí desgraciada, pese a las estrecheces económicas, gracias a ti, mamá. Esa habitación era un nido cálido donde tuve siempre la sensación de un hogar; donde tú prodigabas incansablemente tu infinita ternura, tus cuidados y tu constante abnegación. Allí vivíamos y soñábamos. Creo que hasta me creía rica. Porque con tu ejemplo me enseñabas la realidad de una dicha, que no depende de valores materiales.

Todo eso hizo de mí la muchacha que Pedro amó y ama. Porque me parezco a tí, y según mi marido son las cualidades que tú pusiste en mí, las más fundamentales, las que hacen la felicidad duradera de un matrimonio y de un hogar.

Y es por eso, mamá querida, que hoy te digo como en una oración:

Gracias, mamá, por haberme enseñado la dulzura, la paciencia, la comprensión y la bondad.

Gracias, mamá, por el constante ejemplo de tu abnegación y de tu ternura para con los tuyos, y para los otros, aquellos que acogías con tu infinita voluntad de servir a tus semejantes y de amarles como a tí misma.

Gracias, mamá, por la larga lección de conformidad, modestia y fortaleza. Por haberme dado, siempre, un verdadero hogar.

Gracias, mamá. Y al escribir estas pequeñas palabras, siento que en ellas encierto todo el inmenso amor que te profeso.

P I E L E S

F I N A S

M O D E L O S

R E F O R M A S

PELETERIA "PAPAZIAN"

SUIPACHA 942

T. E. 32-0705

BUENOS AIRES

INTERESANTE PROGRAMA EN LA FIESTA DEPORTIVA "NAVASARTIAN"

El Departamento de Educación Física con el auspicio de la Comisión Directiva y la colaboración de los demás Departamentos, no ha escatimado esfuerzos, para presentar a la masa societaria y al público en general un interesante programa, para rememorar las tradicionales fiestas deportivas "Navasartian".

En efecto, el día sábado 3 de noviembre, a las 21 horas, harán uso de la palabra los señores Garo Shihinian y Alberto A. Tristmans quienes se referirán sobre la trascendencia de la fiesta.

A las 22 hs., se realizarán números artísticos y variedades; y a las 23,30 horas, baile con orquestas. Está demás recordar, que este acto inicial, se realizará, como los restantes, en nuestro campo de deportes, en Ramos Mejía.

El día domingo 11, a las 10 hs., se efectuará una Misa de Campaña; a las 12 hs., Madag; a las 15 hs., desfile de abanderados, bendición eclesiástica y suelta de palomas; a las 15,40 hs., juramento de los boys scouts; a las 16 hs., palabras de apertura; a las 16,30 hs., alocución de S. E. Mons. Arzobispo Sion Manouguian; a las 17 hs., exhibición deportiva; a las 17,50 horas, juegos a cargo de los cadetes de la entidad; a las 18 hs., partido de básquetbol correspondiente al torneo respectivo; y a las 20 hs., baile.

El día domingo 18, a las 16 horas, desfile de abanderados; 16,30, partido de exhibición de voleibol; a las 17,30, discursos de clausura; 18,30, exhibición de yudo; a las 19, final de salto en alto para caballeros; a las 20, fuegos artificiales, y a las 20,30, baile.

T E R K A

— de —

GREGORIO TERTZAKIAN

**TINTORERIA Y ESTAMPERIA DE SEDA,
RAYON Y ALGODON**

LAPRIDA 1458

T. E. 791 - 8429 y 795 - 0044

Vicente López, F.C.N.G.B.M.

ESTAMP-COLOR

S. R. L.

Capital \$ 350.000 m[n.]

TINTORERIA INDUSTRIAL Y ESTAMPERIA

Blanqueo - Teñido - Calandro - Apresto

Gral. Lavalle 2836 - 68

T. E. 740 - 2579

Juan B. Justo (F.C.N.G.B.M.)

"ANTEX ARGENTINA"

EDUARDO ATAMIAN

POPLINES

Larrea 667 - T. E. 48-5639

FABRICA DE TEJIDOS DE ALGODON

TEXTIL

M U R A D

de Miron Leonian

VICTORIA 701
Hurlingham F.C.N.G.S.M.

Doctor
ANTRANIK EURNEKIAN
Médico

Especialista en Nerviosas
Actualmente en los EE. UU.

ARENALES 2189 T. E. 84-6746

FOTO

A P O L O

ESTUDIO

CORDOBA 4671 T. E. 54-8147

estudio nersessian

ECONOMICO - CONTABLE - IMPOSITIVO
ASUNTOS JURIDICOS

Florida 185

Gal. Gral. Güemes

Tel. 30 - 6877

Rox junior ** Baby

*La cámara
super
económica*

Que permite tomar
16 fotos 4 1/2 x 6, con
un rollo común 6-20



AL PRECIO DE UNA SIMPLE
CAMARA DE CAJON !

ALBERT TRITSMANS, Director - Gerente General

GEVAERT ARGENTINA S. A. de Productos Fotográficos
Dno. MITRE 1906 - T.E. 48 - 9011 — BUENOS AIRES

ADHESION

DANUBIO S. A.

Peleteria "Armenia"

SANTA FE 1560

T. E. 44 - 0275

TEX-TRICO

Soc. Resp. Ltda. - Capital \$ 800.000

FABRICANTES DE TEJIDOS

ENGOMADORA DE HILADO

Adminis. y Ventas
LARREA 557

T. E. 48 Pasco 8743
Buenos Aires



Stephano

EL CISNE

S.R.L.

Buenos Aires

Córdoba

«NAVASART»
REVISTA MENSUAL

ORGANO DE LA
U. G. ARMENIA DE C. FISICA
GALERIA GRAL. GUEMES
FLORIDA 165 Piso 6º

SUSCRIPCION

Ejemplar suelto	3.— Pesos
Anual	32.— Pesos
Exterior	3.— Dolares

AÑO 4 - N° 41

OCTUBRE DE 1956

BUENOS AIRES

ALFOMBRAS

SPARTA ATLANTIDA S. A.

INDUSTRIAL Y COMERCIAL

FRANQUEO PAGADO
Concesión N° 5952

TARIFA REDUCIDA

Concesión N° 5481

COMERCIO
INTERNAZIONALE
SOCIETÀ
GENERALI (S)

digitized by

ARA.R@